49ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 1408 Կ. ՊՈԼԻՍ ՇԱԲԱԹ ՅՈՒՆՎԱՐ 25/7 ՓԵՏՐ. 1906 13 ՁԻԼՀԻՃՃԷ 1323 – 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ ՍԱՆԻ 1321

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՒԼՃԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ԱՐՈՒ Կ'ՕԳՆՈՒՈՒ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Գալաթիոյ Մեծ Փողոց, 38

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր

Մանկական Էֆքեար

ՀԱՅԱԿԵՐՊ ԱԳԱՒՈՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه یومی وسیاسی غزتهدر
صاحب امتیازی : ارمانس فریم
اداره‌خانهسی باب عالی جادهسنده نومرو ۳۸

ԱԶԱՏԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ԿԱՆԽԻԿ	Տարեկան	Վեցամեայ
Զոլոյ համար	80 գր.	50 գր.
Դուռտներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	18 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԳԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 գրուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցման համար մասնաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ — ԳԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՑՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԱՆՀԵՐՔԵԼԻ ԻՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Վերջերս լրագիրներուն մէջ կարդ մը յերիւրանքներ հրատարակուեցան Ամերիկեան կեանքի Ապահովագրական Ընկերութեանց վարկին ՀԱՍԵԼու նըպատակաւ։

Եւրոպական Ապահովագրական Ընկերութեանց կողմէ նպատակաւոր միջոցներով Ամերիկեաններուն դէմ պայքար մղելու շարժառիթը եղաւ քննիչ մասնախուզմամբ մը կազմուիլը՝ որ Ամերիկայի մէջ պաշտօն ունեցաւ քննելու կեանքի ապահովագրական ընկերութեանց գործառնութիւնները։

Այս Յանձնաժողովին բուն նպատակին տարբեր մեկնութիւններ տալով, Եւրոպական Ապահովագրական Ընկերութիւնք ամանք չանացին գայթակղեցնել Ամերիկեան ընկերութեանց յարգ միլիոնաւոր յաճախորդները։

Բնիկ մասնախուզմամբ, որ մօտէն իրազեկ եղած էր Ամերիկեան Ապահովագրական Ընկերութեանց ամենահաստատուն կացութեան և ճշմարիտ իրողութիւններուն, փութաց պաշտօնապէս յայտնել աշխարհի ամէն կողմի ապահովագրեալներուն, թէ մասնախուզմամբ գոյութիւնը երբեք պէտք չէ վրդովէ զիրենք, այլ ընկերութեանց դիրքը հզօր և ապահով ըլլալով, մինչեւ ցարդ կարծուածէն իսկ աւելի, մի՛ գուցէ այդ կարգի հրատարակութեանց հաւատք ընծայելով՝ ապահովագրեալք խախտեն իրենց վստահութիւնը կամ դադրեցնեն իրենց ապահովագրութիւնը։

Թայմզի Նոյ. 30 թիւը կը պարունակէ քննիչ մասնախուզմամբ այդ ազդարարութիւնը, որ հետեւեալն է.—

«Ապահովագրական Ընկերութեանց Քննիչ Մասնախուզմամբ պաշտօնական զեկոյց մը հրատարակելով այս խարէի բոլոր մասերուն մէջ գտնուած ապահովագրեալներուն, խորհուրդ կուտայ անոնց որ ամբոխ բռնեն իրենց ապահովագիրները, յայտարարելով թէ անոնք հիմա աւելի լաւ վիճակի մէջ են քան օրէցի եղած չէր տարիներէ ի վեր։ Քննիչ մասնախուզմամբին առնելու եղած յայտնութիւնները երբէք ապահովագրեալները գայթակղեցնելու բնութիւն չունին, և ասոնք պէտք չէ բնաւ իրենց վճռաւորութիւնները ժամանակը անցընեն, մանաւանդ ըլլալով թէ բացառակապէս անիրաւ են տարածուածները ամերիկեան ընկերութեանց վարկին և դիրքին դէմ։»

Եթէ հատարակաց շահը պաշտպանելու համար լրագիրները այդ հրատարակութիւնները կ'ընէին, ինչո՞ւ համար չհրատարակեցին նաեւ Քննիչ Մասնախուզմամբին այդ յայտարարութիւնը, ինչպէս հրատարակեցին զայն Թայմզ և ուրիշ լուրջ թերթեր։

Իրենց այս լռութեան պատճառը հասկնալը չատ դիւրին է,— որովհետեւ այդպէս ընելով իրօք հատարակաց շահուն ծառայած պիտի ըլլային։ Իրենց միակամանի ընթացքն իսկ ցոյց կուտայ յայտնապէս թէ ի՛նչ էր այդ կարգի հրատարակութեանց թաքուն նպատակը։

Ուրիշ վաւերական աղդարարութիւններ ալ ի ձեռին ունենալով պիտի ներկայացնենք այս տեղ, մի քանի բացատրութիւններ ալ տալով միեւնոյն անցած դարձածներուն վրայ, որպէս զի բուն ճշմարտութիւնը լուսաբանուի։

ԷՔԻՔԱՊԼԻ ԳՈՐԾԵՐԸ ԵՒ Թէ մ'ուրկից ծագում առաւ պայքարը

Ինչպէս գիտենք, Միացեալ Նահանգաց Էքիթապլ ընկերութեան վարիչներուն միջեւ եղած անհամաձայնութեանց և ասոնց առիթ տուող փոխադարձ զրպարտութեանց հետեւանքով, Նիւ Եորք Նահանգին իշխանութիւնք ընդհանուր քննութիւն մը կազմակերպեցին կեանքի ապահովագրական ընկերութեանց վարչութեան վրայ, որոնց կեդրոնատեղին կը գտնուի ամերիկեան այդ ասանին մէջ։

Միացեալ Նահանգաց Էքիթապլին համար նախ ա՛ռ կէսը գիտնալ էական է թէ այդ ընկերութիւնը փոխադարձ չէ բնաւ բալորովին։

Անոր հիմնադիրը եղած է լիսուն տարի առաջ Մր. Հայա. մին ա՛յն մարդպէսէ, որոնք — հարկ է խոստովանիլ — ամէնէն աւելի յառաջդիմութիւններ ընել տուած են կեանքի ապահովագրութեան գործին։ Մր. Հայա քանի մը հարիւր հազար ֆրանք դրած էր իրեւ երաշխաւորութեան առաջին դրամագլուխ։ Այս սկիզբի արմատներուն իրեւ ժառանգ և միեւնոյն ժամանակ Ընկերութեան երկրորդ դիրնախագահ իր որդին էր որ Նախագահ Մր. Ալէքսանտրի հետ իր վիճաբանութեանց մէջոցին կը պահանջէր մէկ մասը ա՛յն յաւելուածական գումարին, որ գոյացած էր, կ'ըսէր, իր հօրը ձգած երաշխաւորութեան առաջին դրամագլուխէն։

Ամէն բանէ առաջ տա՛ ըսենք թէ այս վիճաբանութիւնը ի՞նչ բան կ'ապացուցանէ։

1. Անօգուտ և անպատեհ ըլլալը արտաքսուելու վրայ կազմուած դրամագլուխի մը (Société par Actions) որմէ օգուտ մը սեռնուած չէ, և որ Ընկերութեան արդի պահեստի գոյքերուն և անոր յաւելուածական հասոյթներուն բաղդատմամբ, գրեթէ հինգ հազարի դէմ մէկի համեմատութեամբ է։

2. Քանի որ յաւելուածական դրամի մը չարջ կռիւ կ'ըլլայ, հետեւաբար կա՛յ այդ յաւելուածական հասոյթը, և որպէս զի այս յաւելուածական հասոյթը գոյութիւն ունենայ, պէտք է որ ամբոխ կերպով հատատուած ըլլան պահեստները մաթեմատիքական ճշգրտութեամբ։ Ասիկա կը բաւէ էքիթապլի յաճախորդներուն՝ կատարելապէս սրբատանդուելու համար։

Առանց բաղդատութիւն ընել ուզելու, որ անպատշաճ պիտի ըլլար և նոյն իսկ նախատական՝ էքիթապլին հին վարիչներուն համար, Բարիզի Քոնթուառ Տէքօնթի յաճախորդներէն մէկուն միաքէն պիտի անցնէ՞ իրենք իր վստահութիւնը և իր ուսանդները վերցնել այդ պատուաւոր սեղանաւորական հատատութենէն, ա՛ն պատճառաւ որ անհաւատարիմ պաշտօնեայ մը կրցաւ խրել քանի մը հարիւր հազար ֆրանք։

Վերջերս ընդունեցանք էքիթապլի հաշուետոյցը, որ Ընկերութեան 1905 Դեկտ. 31ին կացութիւնը կը ներկայացնէ, և կատարուած քննութիւններէն վերջ վաւերացուած է քննիչ մասնախուզմամբին կողմէ։

Պէտք կը համարինք հոս ներկայացնել այս հաշուետոյցը, յուսալով թէ չատերը կրնայ հետաքրքրել։

1905 Դեկտ. 31ին ընկերութեան ընդհանուր գոյքերուն գումարն էր 2 միլիառ 156 միլիոն 866,120 ֆր., որուն 347 միլիոն 981,328 ֆր.ը յաւելուածական։

Անաւասիկ էքիթապլի հզօր կացութիւնը հատատող հաշուետոյց մը, և անոնց ամենափայլուն կացութիւնն է որ մրցակից ընկերութիւնները լրագիրներուն մէջ իրեւ տարեցոյց մը կը նկարագրեն Ամերիկեան Ապահովագրական Ընկերութեանց մասին։

Մինչ կա՛յ ոչ-ամերիկեան ընկերութիւն մը որ կարենայ 347 միլիոն ֆր.ի յաւելուածական երաշխաւորութիւն տալ իր ապահովագրեալներուն։ Տեղական լրագիրներուն մէջ շատազրաւուած ֆրանսական ընկերութեան մը ընդհանուր գոյքերուն գումարն իսկ դեռ չի հասատարիր այդ Ամերիկեան ընկերութեան յաւելուածական երաշխաւորութեան գումարին։

* *

Ընդհանուր Ամերիկեան ընկերութեանց վրայ քննութիւն մը կատարելու համար կազմուած քննիչ մասնախուզիրին պաշտօնը ուրիշ լրագիրներուն՝ որպէս զի Մաւլուալ Լայֆին դէմ ալ յարձակին, մինչեւ իսկ Լա Նիւ Եորքին դէմ, դատափետելով Տնօրէններուն առած վարձքը, Մաւլուալի Նախագահին տարին տակ դրուած 60,000 ֆրանքաց գործը, և ամերիկեան Նախագահին ընտրութեան առեն ընկերութեանց ըրած նպաստը։

Ճշմարտութիւն մըն է թէ Լա Նիւ Եորքի Նախագահ Ճօն Մաքքոլ տարեկան 500,000 ֆր. վարձք կ'ընդունէր։ Եթէ այդ վարձքը բաղդատենք եւրոպական Ապահովագրական ընկերութեանց Տնօրէններուն ընդունած վարձքին հետ, պիտի տեսնենք որ Ամերիկեան հսկայ ընկերութեանց նախագահները բաղդատմամբ նուազ վարձք կ'ընդունեն։

Բաղդատութիւն.—200 միլիոն ֆրանքանց գոյքով և 40,000 ապահովագրելոց թուով և տարեկան 25 էն 30 միլիոն ֆր. նոր գործ ընող ընկերութեան մը Տնօրէնը եթէ տարեկան 100 հազար ֆր. ընդունի, ինչ վարձք պէտք է ընդունի 2 միլիառ ֆրանոց գոյքով, մէկ միլիոն ապահովագրելոց թուով և տարեկան մէկուկէս միլիառ ֆր. նոր գործ ընող ընկերութեան մը Տնօրէնը։

Ուրիշ բաղդատութիւն մը.— Երբ 40,000 ապահովագրելոց թուով ընկերութեան մը Տնօրէնը տարեկան 100 հազար ֆր. կը առնայ, այդ 40,000 ապահովագրեալներէն իւրաքանչիւրին բաժինը տարեկան երկուքուկէս ֆր. կ'ինայ, իսկ եթէ 1 միլիոն ապահովագրելոց թուով ընկերութեան Տնօրէնը 500,000 ֆր. կը առնայ, այդ 1 միլիոն ապահովագրեալներուն իւրաքանչիւրին բաժին կ'ինայ տարեկան կէս ֆրանք։ Արդ, որ ընկերութեան Տնօրէնը աւելի սուղի կը նստի ապահովագրեալներուն։

Պէտք է հոս նկատի առնել թէ 200 միլիոն ֆր. գոյքով ընկերութեան մը Տնօրէն մը գտնել մինչեւ իսկ տարեկան 25,000 ֆրանքով՝ չատ դիւրին է, բայց 2 միլիառ ֆր. գոյքով ընկերութիւն մը կառավարելու կարող Տնօրէն մը 500 հազար ֆր.ով չատ դժուար և հազուագիւտ է։

Լա Նիւ Եորքի դերնախագահ Ճ. Բերքինս տարեկան 75,000 տոլար կը առնար, երբ Մորկան եկաւ խլեց Նիւ Եորքի ձեռքէն այդ անձը տարեկան 500.000 տոլար (2 միլիոն 500,000 ֆր.) երաշխաւորելով. այդ, մինչ Լա Նիւ Եորք մ'ոչ վարձք մը կը վճարէր իր դեր-նախագահին։ Եթէ Բ. Մորկան տարեկան մէկ միլիոն տոլարով ա և է հատատութեան մը անորէնութիւնը յանձն առնելու յօժարէր, հարիւրաւոր դրամական հատատութիւններ ուրախութեամբ պիտի դիմէին անոր, և կարծենք թէ լաւ գործ մը տեսած պիտի ըլլար ա՛ն հատատութիւնը՝ որ պիտի յաջողէր իրեն Տնօրէն կարգելու Մորկանը 1 միլիոն տոլարով (5 միլիոն ֆր.)։ Հետեւաբար, վարձքի մը քիչ կամ չատ ըլլալը անձին կարողութենէն կախում ունի և բան այնմ կը դատուի։

Սուտ ամբաստանութիւններ Դարգին առաստելը

Ամերիկեան Ընկերութեանց դէմ արձակուած ամբաստանութիւններուն մէջ տիծաղելիներ ալ կան. զոր օրինակ, ա՛ն ամբաստանութիւնը որ ա՛նպէս ցոյց կուտայ թէ Մաւլուալ Լայֆին նախագահը ոչ ինչ տակ ունի 60,000 ֆր.նոց գոյք մը։ Կարծենք թէ Ամերիկացիք, որոնք իրեւ չատ գործնական մարդ աչք մարդիկ կը ներկայացուին, որոնք իր թէ իրենց ապահովագրեալներէն չորթած դրամներով կը հարստանան, փոխանակ 60,000 ֆր.նոց պերճ և մեծարժէք փոխարներու վրայէն քալելու, նախամեծար պիտի համարէին այդ դրամը պարզապէս իրենց գրպանը դնել։ Հետեւաբար, չարժեր մինչեւ իսկ հերքելու ելնել այս ամբաստանութիւնը, որ ծաղրելի է պարզապէս, և որուն վրայ մարդ կը թթվէ ուսերը և կ'անցնի։

Ուրիշ մեղադրանք մը

Լա Նիւ Եորք Ընկերութիւնը երեք անգամ, 1896ին, 1900ին և 1904ին, 250,000 ֆր.ի երեք վարկեր յատկացուց Մաքքիլի և Բաւզվէլթի ընտրելիութիւններուն այժ տալու համար։ Նախագահ Մաքքոլ ա՛յ միայն խոստովանեցաւ այս իրողութիւնը քննիչ մասնախուզմբին առջեւ, այլ բացէ ի բաց յայտարարեց որ եթէ մեւնոյն պարագաները դարձեալ ներկայանային, միեւնոյն ընթացքը պիտի բռնէր ինքը։

Լա Նիւ Եորքի հակառակորդ լրագիրները այս խնդիրը մատերնին փութելով բարկացան շնչակորով մեկնութիւններ տալ սկսան։ Պոռացին կանչեցին թէ ապահովագրելոց դրամները կը վատնուին ընտրական պայքարներու մէջ, թէ ընտրողները կաշառելու փորձեր կ'ըլլան են. են.։

Բայց իրողութիւնը ա՛յն է թէ այս ամէնուն մէջ քաղաքականութիւնը գործ չունէր։ Լա Նիւ Եորքը, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգաց բոլոր սեղանաւորական ձեռնարկութիւնները շահագրգռող բանն էր «Առողջ դրամը», այսինքն «Մակերդամը» պահպանելու հարկը, և ի դերեւ հանել Տէմոքրատներուն ծրագիրները՝ որոնք կ'ուզէին երկդրամեան դրութեան վերահաստատութիւնը և մինչեւ իսկ անթեւելի քանակութեամբ արծաթ դրամ կոխել կը պահանջէին։ Այս անհաւատական հերձուածը կրնար վանդել Ամերիկեան մեծ ընկերութեանց ծաղկեալ վիճակը։

Հետեւաբար, այս ամբողջ իրողութեան մէջ բուն խնդիրը «դրամական» էր։

Մաքքոլ նախագահը իր այս ընթացքին համար չնորհաւորութեան արժանի է, և ոչ օք կունայ լրջօրէն անոր երեսը դարձել 750,000 ֆր. ծախսելը ա՛յքան գովելի նպատակով և ի չահ ապահովագրեալներուն։ Դիտել տանք հոս որ Ընկերութիւնը այդ վերոյիշեալ երեք վարկերուն միջոցին մէկ ու էկս միլիառ ֆր.է աւելի գոյք ունէր։

Ամէն պարագայի մէջ այս ծախքը չատ աւելի կ'արժէ քան բաղմադրդիր հրատարակութեանց համար եղած ա՛ն-քան ծախքերը։ Հոս կը փափաքինք նաեւ հարցում մը ընել, որ չատերուն գործին պիտի չդայ, և որուն լուծումը սակայն հետաքրքրական է.—Ի՞նչ ծախք կը կարծէք որ ըրած ըլլան օտար Ընկերութիւնները ներկայ պայքարին մէջ։ Բաժնեթուղթերու վրայ գործող Ընկերութեանց բանեակներուն և ապահովագրեալներուն համար ապահովապէս չատ աւելի սուղի նստաւ այս պայքարը քան Մաքքինլիի և Բաւզվէլթի ընտրութեան համար Լա Նիւ Եորքի ուսած վարկերը։

Ամերիկեան Ընկերութիւններուն մատուցած անագին ծառայութիւնները

Որովհետեւ անիրաւութիւն մը պիտի ըլլայ ուրանալը հեանքի ապահովագրութեան մեծ դաշին Ամերիկեան ընկերութեանց մատուցած նշանաւոր ծառայութիւնները։ Իրենց պայմանագիրներուն ընդհանուր պայմանները բարեաքիւլ խնդրով զրաված շրջանակ, կարելի եղածին չափ առաւելութեանց բարձրագոյն աստիճանը իրենց յաճախորդներուն հայթայթելու հոգածու, Ամերիկեան ընկերութիւնները իրենց մրցումով պարտաւորեցին բաժնեթուղթի վրայ գործող ընկերութիւնները իրենց հետեւելու յառաջդիմութեան շաւղին մէջ։ Առանց այս նախանձաւորութեան, որ չահաբեր եղաւ հատարտութեան, կեանքի ապահովագրութիւնը թերեւս այսօր տակաւին ի գործ դրուէր ա՛յնպէս, ինչպէս ի գործ կը դրուէր նախորդ դարուն սկիզբները։

Ամերիկեան ընկերութիւններն են որ ծաւալեցին, տարածեցին փոխադարձութեան ա՛ն գաղափարները՝ որ հետզհետէ Եւրոպայի մէջ կ'ընդարձակեն իրենց բարերար ազդեցութիւնը։ Պէտք է խոստովանիլ զայս և կրկնել բարձրաբարբառ։ Ահա արդի պայքարին մեծ պատճառներէն մին։

«Բազում աղմուկ վասն ոչնչի»

Օտար ընկերութեանց կողմէ Ամերիկեաններուն դէմ մղուած այս նպատակաւոր պայքարը ի՞նչ ազդեցութիւն կը կարծէք որ ըրած ըլլայ ի՞նչ Ամերիկեաններուն։ — Բացարձակապէս ոչինչ։ Համարէն աշխարհ իր վստահութիւնը ամէն ժամանակէ աւելի ամրանդած է ի նպաստ ամերիկեան ընկերութեանց, զորս անաւանարկելու համար ա՛նքան դրամ և ժամանակ վատնեցին օտար ընկերութիւններ։

Լա Նիւ Եորք 1905ին մէկուկէս միլիառ ֆր.է աւելի նոր գործ ըրած է, և իր հին ապահովագրելոց թուոյն վրայ 157,000 նոր դիմող ունեցած է։ Բոլոր գաղ. ընկերութիւններուն միանալով ըրած նոր գործոց գումարէն գրեթէ 4 անգամը։ Բաղդատմամբ 1904ին 6 միլիոն ֆր. պակաս ծախք ըրած է։

Թուանշանները ինքնին ա՛ն-քան պերճախօս են, և ամերիկեան ընկերութեանց ներկայ ծաղկեալ կացութիւնը կը մատնանշեն գործնական անհերքելի փաստերով, և նպատակաւոր հրատարակիչներու յերիւրանքները քար մը իսկ չեն կրնար ձգել կամ խախտել նոյն հսկայ Ընկերութեանց ամրակուռ շէնքէն։

Կարեւոր Վաւերաթուղթ մը

1905 Դեկտ. 31ին Լա Նիւ Եորքի դրամական կամ ելմտական կացութեան վրայ հետեւեալ ճշգրիտ տեղեկագիրը մատուցած են Լոնտոնէն՝ Մ. Մ. Բրայս. Ուօթրհաուս և Ընկ. և Նիւ Եորքէն՝ Մ. Մ. Հասքինս և Սէլս երդուեալ հաշուեքննիչները.—

Վկայական.—

Լա Նիւ Եորք կեանքի Ապահովագրական Ընկերութիւն, Նիւ Եորք.

Ընկերութեան գործառնութիւնները քննելու համար Վարչական Խորհուրդին կողմէ ընտրուած Մասնախուզմբին հրահանգներուն վրայ, քննեցինք և ճշգրտեցինք իր հաշիւները վերջին տարւոյն համար, և 1905 Դեկտ. 31ի անոր ելմտական կացութեան վրայ յայտագիր մը պատրաստեցինք։

Ընկերութեան գոյքերուն հետեւեալ գլուխները հաշուեցինք.—

Շահադրութիւն Պարտաքուղթերու վրայ.— Քննեցինք և հաշուեցինք Ընկերութեան կեդրոնական մասուին մէջ ի պահ դրուած պարտաթուղթերը, որոնց անուանական արժէքն է 1 միլիառ 412 միլիոն 51,029 ֆր.։ Ընկերութեան ձեռքը գտնուած պաշտօնական թուղթերը, զորս մեր աչքով իսկ տեսանք, կը հատատեն թէ 241 միլիոն 481,131 ֆր. անուանական արժէքով ուրիշ պարտաթուղթեր ի պահ դրուած են օտար Տէրութեանց և կառավարութեանց մօտ։

Այս պարտաթուղթերուն անուանական ամբողջ արժէքն է 1 միլիառ 653 միլիոն 481,160 ֆր., ատարներուն մէջ ցոյց տրուած գինն է 1 միլիառ 648 միլիոն 18,908 ֆր., և ընթացիկ գիներուն արժէքով, զոր ատուգեցինք, 1 միլիառ 676 միլիոն 255,614 ֆրանք։

Անուարժ կալուածներու վրայ փոխատուութիւններ. — Անշարժ կալուածներու վրայ եղած փոխատուութեան մը Տնօրէնը եթէ տարեկան 100 հազար ֆր. ընդունի, ինչ վարձք պէտք է ընդունի 2 միլիառ ֆրանոց գոյքով, մէկ միլիոն ապահովագրելոց թուով և տարեկան մէկուկէս միլիառ ֆր. նոր գործ ընող ընկերութեան մը Տնօրէնը։

Ուրիշ բաղդատութիւն մը.— Երբ 40,000 ապահովագրելոց թուով ընկերութեան մը Տնօրէնը տարեկան 100 հազար ֆր. կը առնայ, այդ 40,000 ապահովագրեալներէն իւրաքանչիւրին բաժինը տարեկան երկուքուկէս ֆր. կ'ինայ, իսկ եթէ 1 միլիոն ապահովագրելոց թուով ընկերութեան Տնօրէնը 500,000 ֆր. կը առնայ, այդ 1 միլիոն ապահովագրեալներուն իւրաքանչիւրին բաժին կ'ինայ տարեկան կէս ֆրանք։ Արդ, որ ընկերութեան Տնօրէնը աւելի սուղի կը նստի ապահովագրեալներուն։

Պէտք է հոս նկատի առնել թէ 200 միլիոն ֆր. գոյքով ընկերութեան մը Տնօրէն մը գտնել մինչեւ իսկ տարեկան 25,000 ֆրանքով՝ չատ դիւրին է, բայց 2 միլիառ ֆր. գոյքով ընկերութիւն մը կառավարելու կարող Տնօրէն մը 500 հազար ֆր.ով չատ դժուար և հազուագիւտ է։

Լա Նիւ Եորքի դերնախագահ Ճ. Բերքինս տարեկան 75,000 տոլար կը առնար, երբ Մորկան եկաւ խլեց Նիւ Եորքի ձեռքէն այդ անձը տարեկան 500.000 տոլար (2 միլիոն 500,000 ֆր.) երաշխաւորելով. այդ, մինչ Լա Նիւ Եորք մ'ոչ վարձք մը կը վճարէր իր դեր-նախագահին։ Եթէ Բ. Մորկան տարեկան մէկ միլիոն տոլարով ա և է հատատութեան մը անորէնութիւնը յանձն առնելու յօժարէր, հարիւրաւոր դրամական հատատութիւններ ուրախութեամբ պիտի դիմէին անոր, և կարծենք թէ լաւ գործ մը տեսած պիտի ըլլար ա՛ն հատատութիւնը՝ որ պիտի յաջողէր իրեն Տնօրէն կարգելու Մորկանը 1 միլիոն տոլարով (5 միլիոն ֆր.)։ Հետեւաբար, վարձքի մը քիչ կամ չատ ըլլալը անձին կարողութենէն կախում ունի և բան այնմ կը դատուի։

Սուտ ամբաստանութիւններ Դարգին առաստելը

Ամերիկեան Ընկերութեանց դէմ արձակուած ամբաստանութիւններուն մէջ տիծաղելիներ ալ կան. զոր օրինակ, ա՛ն ամբաստանութիւնը որ ա՛նպէս ցոյց կուտայ թէ Մաւլուալ Լայֆին նախագահը ոչ ինչ տակ ունի 60,000 ֆր.նոց գոյք մը։ Կարծենք թէ Ամերիկացիք, որոնք իրեւ չատ գործնական մարդ աչք մարդիկ կը ներկայացուին, որոնք իր թէ իրենց ապահովագրեալներէն չորթած դրամներով կը հարստանան, փոխանակ 60,000 ֆր.նոց պերճ և մեծարժէք փոխարներու վրայէն քալելու, նախամեծար պիտի համարէին այդ դրամը պարզապէս իրենց գրպանը դնել։ Հետեւաբար, չարժեր մինչեւ իսկ հերքելու ելնել այս ամբաստանութիւնը, որ ծաղրելի է պարզապէս, և որուն վրայ մարդ կը թթվէ ուսերը և կ'անցնի։

Այս վերջի երկուքը երբ կը տատամսէին զայն ընդունելու,

—Հնազանդեցէ՛ք հրամանիս ըստ Լավառէտ, մի՛ մերժէք այս գումարը, Պ. Կուպէ երախտապարտ պիտի մնայ թէ ինձ և թէ ձեզ. եթէ նոյն իսկ դիտողութիւն ընելու ելլայ ես պիտի կրնամ զայն համոզել։ Ես ուզեւոր մը ըլլալէ առաջ խմբագիր մըն եմ և ազդեցիկ թերթ մը ունիմ ձեռքս անոր մէջ գրելով վերջապէս պիտի յաջողիմ համոզել ֆրանսական կառավարութիւնը որ անպատճառ գնէ այս ընդծովեայ շրջենաւը։

Լավառէտ ասանց ամէնքը անբացատրելի շտապութեամբ մը կատարելէ ետք, կրկին ատացաւ հրամատարի դիրքը ու ազդաւ շեշտով մը,

—Ժան, բաւ նատատիին, գո՛ւն փարսին կողմը, դուն ալ Լանկլուա մեքենային գլուխը։ Հոս չենք կրնար երկար առեն մնալ, պէտք է անմիջապէս վեր ելլանք։

Գիտէք որ հեռուէն կը դիտէր Լավառէտի այս արարքը, մեկնումի հրամանը լսելուն պէս, մեքենային փոքրցաւ զայն խանգարելու դիտումով։ Սըր ՄաւլբԹօնի համբերութիւնը գագաթնակէտին հասած էր։ Կոփամարտի քաջալարժ այս անգլիացին միակ հարուած մը իջնցուց վաշխառուին և զայն թաւալագոր հեռացուց մեքենային քովէն։ Շոգենաւը նոյն պահուն երկու մէթրի չափ բարձրացաւ ծովուն յատակէն եւ սկսաւ ճամբան շարունակել։ Շոգենաւին մէջ գտնուողները, բացի ջուրերուն ընթացքէն ոչինչ կը տեսնային ապակիներէն։

—Քանի՞ գրկաչափ խորութեամբ կը ճամբորդենք հարցուց միս Օռէթ,

—Քսաներկու գրկաչափ,

—Մէկ գրկաչափին երկայնութիւնը ո՞րչափ է.

—Մէկ մէթր և վաթսուն սանթիմէթր։ Այս խորութեան մէջ երբ շոգենաւը ճամբորդէ, բնաւ չը տատանիր. մեզ որ Ադրիական ծովուն խորութեան միջին սահմանը 200 մէթր է։ Հետեւաբար կարելի է լիաչգի ընթանալ առանց ո և է վտանգի։

(Շարունակելի)

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹԵՐԹՈՆԸ 157

ՁՕՆԱՐՇԱՒԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՐՀԻ ՇՐՋԱՆԸ

ՔԱՌԱՍՈՒՆ ՓԱՐԱՑՈՎ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԼԴ.

ՔՈՒՊԱ ՇՈՊԵՆԱՒԻ

Առանց ամէնքը երկու վայրկեանի մէջ տեղի ունեցան ուրիշ եւս աւազակապետը Թխեցին մօտ մթերանոցի մը մէջ։ Լավառէտի օգնութեան հասնողները շոգենաւին երկու ֆրանսացի նաւատիներն էին։ Երիտասարդը եւս Ճօն Ժօղէի քով գնաց ու սկսաւ անոր գրպանները խուզտել,

—Չիս պիտի կրնայտ՛ք, գոչեց ա-

ւազակապետը պաւակած տեղէն,

Լավառէտ առանց կարեւորութիւն տալու շարունակեց իր խուզարկութիւնները և Ճօն Ժօղէի գրպանին մէջ պանքոտներով լեցուն դրամապանակ մը գտաւ։

—Հիմայ ծուզակը ինկար աղուէ՛ս գոչեց,

—Օգնութի՛ւն, օգնութի՛ւն աղաղակեց Ճօն Ժօղէ, ուազակ մը որ իմ շոգենաւիս մէջ իսկ կը կողոպտէ զիս։

Լավառէտ բոլորովին անտարբեր՝ ուազակապետին այս պառաւքներուն և իրարանցումներուն, դրամապանակը բացաւ որուն մէջ պանքնոթներու խառնոր արդակ մը գտնելով, մէկիկ մէկիկ համրելէ ետք.

—76,000 ֆրանք գոչեց, այս գումարը Քուպա շոգենաւը այցելող Իտալացիներն ու Աւստրիացիները վճարած են. հաստատապէս գիտեմ որ դուն, Ճօն Ժօղէ փարա մը իսկ չուներիր գրպանդ երբ այս ֆրանսական շոգենաւը ձեռք անցուցիր։ Քանի որ գրամը այս շոգենաւին չնորհիւ վատաբկած ես, արդարութիւնը կը պահանջէ որ այս դրամին կէսը, այսինքն 38,000 ֆրանքը, շոգենաւին տիրոջ, խեղճ Պ. Կուպէին տաս. ես հիմայ Պ. Կուպէի փոխանորդաբար գործելով, այս դրամին 10,000 ֆրանքը ձեզի պիտի ձգեմ և պիտի ջնջեմ անոր հետ կնքած ձեր պայմանագրութիւնը զոր այնչափ չարաչար գործածեցիք։ Ահաւասիկ դրամին կէսին վրայ տասը հազար ֆրանք եւս աւելցնելով, ձեր գրպանը կը դնեմ 48,000 ֆրանք։

Լավառէտ ճշմարտապէս 48,000 ֆրանքը դրամապանակին մէջ դեռ զետեղելով, դրաւ զայն Ճօն Ժօղէի գրպանը։ Տաքը առաջ առնելով իր դատատանը,

—Մնացած դրամին 20,000 ֆր. ալ այս շոգենաւին մէջ աշխատող նաւատի Լանկլուայի ու զուկին պիտի տամ որ ձկնորսական մը գնէ։ Պ. Կուպէ չատ պիտի չտեսնայ ինձ այս արդար բաշխումս, քանի որ զինքը ֆրանսացի թշնամիներուն օգնելու ատանութենէն ազատեցի։ Երիտասարդը 20,000 ֆրանքի պանքնոթ առնելով ձեռքը զայն ներկայացուց իր քովը կեցող երկու ֆրանսացի նաւատիներուն։

թիւնները բաղդատեցինք Ընկերութեան դիւանները մէջ գտնուած պաշտօնական թուղթերուն հետ, որոնք փոխառութիւններուն կողմէ իրենց դրամ դրած անշարժ կալուածներուն մասին հաներուն հետ, և ճշդեցինք որ այս փոխառութեանց ալ ամբողջ գումարը կը յանգի 132 միլիոն 602,783 ֆր.ի։

Արժեքուղթերու վրայ փոխատուութիւնները. — Ընկերութեան քով փոխառութեանց իբրեւ երաշխաւորութիւն աւանդ դրուած արժեթուղթերը կամ անոնց վկայականները քննեցինք, և ստուգեցինք որ աւանդ ձգուած այդ արժեթուղթերուն ներկայ հրապարակի գիներուն արժէքն է 21 միլիոն 988 հազար 829 ֆր.։ Եւ

ՆԵՐԿԱՅԻՍ ԿԸ ՎԿԱՅԵՆՔ թէ գոյներու այս գլուխները համաձայն են Ընկերութեան ամսաներուն հետ եւ ճիշդ են։

Ստորագրութիւնք
ԲՐԱՅՍ, ՈՒՕԹԸՐՀԱՆԻՍ ԵՒ ԸՆԿ.
Սրդուեալ հաշուեքննիչ
(Լոնտոն)
ՀԱՍԳԻՆՍ ԵՒ ՍԷԼՍ
Սրդուեալ հաշուեքննիչ
(Նիւ Եորք)

1906 Յունվար 6

Ռ.

ԱՐՏԱՔԻՆ

ԱՆԳԼԵՒՃԱՐՈՒՆԱԿԱՆ ԶԻՆԱԿՈՒԹԻՒՆԸ.—Ճաթռնի Երեսփ. Ժողովին մէջ պատերազմական Նախարար Թէրասուլի յայտարարեց թէ Անգլիա և Ճաբոն փոխադարձաբար համաձայնած են իրարու տեղեկութիւններ հաղորդել իրենց զինուորական ուժերուն վրայ, անկեղծօրէն և լիուլի։ Անգլիա պիտի աջակցի Ճաբոնական բանակին վերակազմութեան, և պիտի ուսումնասիրէ յատկապէս Հնդկաստանի պաշտպանութեան ծրագիրը։ Արիւնակալ արքայազուն Իշխանին հետեւորդներէն մէն արդէն այս մասը պայմ մը կառարեց Հընդկաստանի մէջ, անցեալ տարի։ Ճաբոն իրաւունք պիտի ունենայ իր դիտողութիւնները հաղորդելու Անգլիոյ պաշտպանողական ուժերէ դրութեան վրայ։

ՃԱՐՈՆԱԿԱՆ ՍՈՎԸ.—Երեսփ. Ժողովը որոշեց 300,000 անգլ. ոսկիի նպաստ մը յատկացնել Ճաբոնի ծովեալ նահանգներուն համար ազգային պահեստի մասուկէն։

ՄԱՐՈՌԻ ԺՈՂՈՎԸ.—Ի՛նչ որ ալ ըլլայ, Տէրութիւնք կը փափաքին աւելցնել իրենց գործունէութիւնը ֆրանսական գերման վէճը ամաքելու համար, և այս պահուս իրաւասու ընելու միջոցներ կ'ուսումնասիրուին, որպէս զի բաղձալի հաշտութիւնը ձեռք բերուի։ Գերմանիա այս ամէնը չատ լաւ գիտէ։ Վերջին քանի մը օրուան մէջ իր ներկայացուցիչներուն ընթացքը չատ փոխուած է ժողովին մէջ։

Օրէ օր պատերազմներուն մէջ կ'աւելնայ սա՝ տպաւորութիւնը թէ Ժողովը պիտի չյրուի առանց խաղաղութեան երաշխաւորութիւն մը ապուռ աշխարհի։ Ի նպաստ խաղաղութեան դաշնակցութիւն մը կազմելու վրայ է, եթէ կրնանք այսպիսի բացատրութիւն մը գործածել։ Օրէ օր կը մտնեան Ժողովին կարեւոր դէպքերը, որոնցմէ կրնայ խաղաղութիւն առաջ գալ. և ոչ ոք կը համարձակի Աւստրիոյի մէջ տարբեր արդիւնք գուշակել։

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՀԵՏ. — Անգլիոյ և Ռուսիոյ առեւտրական ձգտումները միչտ կը չարունակուի և իրարու կը բաղխին Պարսկաստանի մէջ։ Թիպէթի և Աֆղանիստանի հետ Անգլիոյ ըրած կարգադրութիւնները ընդունելու յօժար է Ռուսիա, բայց առեւտրական առաւելութիւններ կ'ուզէ ձեռք բերել Պարսկաստանի մէջ։ Ռուս բարձրաստիճան պետական մարդ մը յայտարարած է թէ Պարսկաստանի վաճառականութեան համար կրնան երկու տէրութիւնները իրարախնամութեան միջոց մը գտնել, եթէ երկուսնալ բարեացակամութեամբ վարուին։ Առեւտրական խնդրոյն գլխաւոր դժուարութիւնը սա՛ է որ երկու երկիրներն ալ կ'ուզեն բամբակ ծախել։

ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՊԱԳԱՆ. — ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ ՄՐ. ՊԱԼՖՈՒՐԻ ԵՒ ՄՐ. ԶԷՄՊԼԷՆԻ.— Երկու պետական մարդիկը անցեալ օր իրարու հետ ճաշեցին, նպատակ ունենալով խորհրդակցիլ Միութենական կուսակցութեան ապագային վրայ։ Հիմակ այլ ևս բան խնդիրէն չեղելու հար չկայ։ Կա՛մ ան է որ Միութենականութիւնը պէտք է մաքսային Բարենորոգութեան հետ թեւ թեւի տուած երթայ, կամ Մաքսային Բարենորոգութեան ջատագովները պէտք է նոր և անշատ կուսակցութիւն մը կազմեն անգլիական պետութեան մէջ։

Ամէն կարելի միջոց ձեռք առնուած էր նոյն իրիկուան խնամակցութիւնը վերջնական և արդիւնաւոր ընելու համար։ Ցերեկին, Լորդ Լէնսդաուն, Մր. Լիթլթըրն և Մր. Վիքթոր Քէվէնիշ Մր. Զէմպլէնի հետ տեսակցելով կացութեան վրայ խորհրդակցած էին պաշտօնական տեսակէտով։ Նախորդ օրը Մր. Պալֆուր իր անմիջական և շատ մտերիմ հետեւորդներուն կարծիքը հաղորդած էր։ Հետեւաբար, երկու պետական մարդիկը տեսակցած առենին կատարեալ գիտէին իրենց ազատութիւնները։

Ներկայ սեղանդին մէջ ո՞և է անգլիացի պետական մարդու առջեւ այսքան դժուարին խնդիր մը ներկայացած չէր պատմական մեծ կուսակցութեան ճակատագրին վրայ։ Մր. Զէմպլէնն և իր հետեւորդները Միութենական կուսակցութեան մը ստուար մեծամասնութիւն մը ունին։ Զանազան ցանկեր հրատարակուեցան, որոնք ցոյց կուտան Մր. Պալֆուրի և Մր. Զէմպլէնի քաղաքականութեանց հետեւորդներուն ճիշդ թիւերը Երեսփ. Ժողովին մէջ, թե՛ղ որ սակայն այդ ցանկերուն ճշգրտութիւնը դեռ հարցական է։ Զոր օրինակ, Միութենական ընտրելիներէն շատերը իբրեւ Պալֆուրեան նշանակուեցան քան իբրեւ Զէմպլէնեան՝ ընտրութեանց միջոցին, որովհետեւ Միութենական ըլլալով՝ ընդհանրապէս Միութենական կուսակցութեան պաշտպանական պետին (Պալֆուրի) հնազանդութիւն կը պարտէին։ Բայց ասիկա արգելք մը չէ որ անոնք չպաշտպանեն Մաքսային Բարենորոգութեան քաղաքականութիւնը իւրաքին բեմին վրայ։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՂՋԻԿՆԵՐՈՒՆ. — կը փափաքիք ստդեօք Ճաբոնցի հարս մը ըլլալ։ Ահա անոր կեանքին կանոններէն մէկ քանին.—

Միշտ սիրելի եղիր քու կեսոջդ և կեսոյորիդ։

Շատ մի՛ խօսիր։

Առաուն կանուխ ելի՛ր, իրիկունը ուշ պառկէ՛, և ցերեկին մի՛ քնանար։

Մինչեւ որ յիսուն տարեկան չըլլաս բաղմութեան մէջ մի՛ խառնուիր։

Կախարդներուն մի՛ դիմեր։

Թեթեւ զգեստ մի՛ հագներ։

Խանարհ եղի՛ր և քաղաքավար։

Բնաւ նախանձոտ մի՛ ըլլար։

Եթէ նոյն իսկ ամուսինդ գէշ ճամբու մէջ է, մի՛ բարկանար։

Դրացիներուդ մասին գէշ մի՛ խօսիր։

Կնոջ մը ամէնէն ազնիւ առաքինութիւնն է անթերի հնազանդութիւն իր ամուսինին։

Ճաբոնցի հարսին մայրը պարտաւորութեանց այս փոքրիկ դասանանքը կը սովորեցնէ անոր։ Հետաքրքրական է դիտնալ թէ ամուսինին պարտաւորութիւնները ո՞վ կը սովորեցնէ անոր։

ՏԻԿԻՆԸ ԵՒ ԱՌԻՒԾԸ. — ԴԻՏԱՐԱՆ ԼՈՆՏՈՆԵԱՆ ՍՐԱՀԻՆ ՄԷՋ. — Քէնթրպըրիի երաժշտարանին մէջ, քսամնելի դէպք մը պատահեցաւ առիւծներու կողմէ ձեւացուցուած խռովութեան միջոցին։

Կենդանիները, թուով 14, թատերապետին վրայ բերուեցան խաղը վանդակով մը, և Հէր Բրինց և երկու օգնական տիկիններ ներս մտան անոնց խաղեր կատարել տալու։ Դէպքը տեղի ունեցաւ կենդանիներուն շուրջ տիկիններէն մէկուն պարը լմնալէն վերջ, երբ մարդիկը իր առիւծները հսմ միսով կը կը կերակրէր։ Մատաղ առիւծ մը իրեն նետուած ձիու մսի կտոր մը առնելու համար ստատմ մը ընելու միջոցին դիներէն մէկուն զարնուեցաւ, որ ինքա վանդակին ատխտակամածին վրայ, և կենդանին տաքը տահելով, տանոր գլխուն վրայ կոխեց։

Ամբողջ հեսարանը տեղի կ'ունենար խուռն բաղմութեան աչքին առջեւ, և մեծ յուզում և իրարանցում առաջ բերաւ։ Վանդակին մէջ տեղի ունեցած խառնուրդին ատեն առիւծին թաթերը տիկնոջ վզին փաթթուեցան, ա՛ռ արարաւորութիւնը ձգելով թէ առիւծը կատաղի յարձակում մը կը գործէ անոր վրայ։ Շատ կիներ՝ սեսարանէն սարսափահար, պոռալով դուրս խուժեցին թատրոնէն, որուն վարիչը պարտաւորուեցաւ պահ մը վարագոյրը իջեցնել, ինչ որ ուրիշ մեծցաց չիսթութիւնը։

Հէր Բրինց տիկնոջ օգնութեան փութաց, և բուռն զօրութեամբ քաշքաշ գոռանը քշեց իր օգնականին կոխոտուած մարմնոյն վրայէն։ Ցետոյ առիւծը անկիւն մը քշուեցաւ և դեռատի կինը վանդակէն փոխադրուեցաւ թատրոնին վերի սրահը։ Բարեբախտաբար շատ մեսասած չէր, թեւերուն և վզին վրայ քանի մը ճմլումներ կրած ըլլալով միայն։ Անմիջապէս վիրաբուժական դարման մատուցուեցաւ, և յետոյ կառքով մը իր տունը տարուեցաւ։

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՀՏԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ.— Բախտը անգամ մը՝ ալ գաւառացիներուն ժպտեցաւ Բարի. Մամլոյն մեծ վիճակահանութեան մէջ, որ քաշուեցաւ Եչ. օր։ Մեծ մրցանակը այս անգամ 20,000 անգլ. ոսկի վիճակեցաւ Գէրմոնքի մէջ և մտոք ապրող երկու հոգիի։ Մ. Ժան Ֆէյսի, որ տեղական պաշտօնատան մը մէջ գրագիր է, և Մ. Լուի Պուլի որ առեւտրական գործով կը զբաղի մտերը, մտերիմ բարեկամ են։ Երկուքը միասին տոմսակ մը գնած էին, սա՛ համաձայնութեամբ որ եթէ վաստկին, դրամը հաւասարապէս բաժնէին մէջերնին, և հիմա այսպէս պիտի ընեն և միասին վաճառականութեամբ պիտի զբաղին։ Մ. Ժան Ֆէյսի որ ամուսնացեալ է և երկու զաւակ ունի, նոր ճաշած էր իր պաշտօնատունը կը դառնար, երբ պանդուխտ գրագիր մը ներս վազեց բարի լուրը բերաւ։ — «Մրթէ կարելի՞ բան է։ Վատա՛ն է ք», հարցուց, բոլորովին այլայլած եղած։ «ԱպահովՃ, եղաւ պանդուխտ գրագիրն պատասխանը։ «Դուք Մ. Ֆէյսին էք, այնպէս չէ՞։ Աղէ՛կ, դուք Սոսիթէ միջնադարի հասատութենէն գնած էիք տոմսակը։» Իրեն հետ թուղթ մը ունէր որմէ կարդաց չահող թիւը, և Մ. Ֆէյսի, որ իր գրպանի տետրակին մէջ ունէր տոմսակը, հանեց և թիւերը բաղդատեց։ Տարակոյս չկար, և իսկոյն օթօմոպիլ մը նստելով իր բարեկամին՝ Մ. Լուի Պուլիի գնաց, որ՝ իրեն պէս՝ ապրեցաւ մեց այս արտասովոր բախտաւորութեան վրայ։ Միասին նոյն սեղանաւորական հասատութիւնը գացին, և ստորագրեցին վճարումը ստանալու համար։

Մ. Ֆէյսի և իր բարեկամը երկուքն ալ 38 տարեկան են։

Երկրորդ մրցանակը, 4,000 անգլ. ոսկի, չահեցան հինգ քոյրեր, բնիկ Լիլ քաղաքէն, որոնցմէ երեքը կ'ապրատին այդ քաղաքին ճերմակեղէնի խանութի մը մէջ։

ՄԵԾ ԴՈՂՈՒԹԻՒՆ ՊԱՆԴՈԿԻ ՄԷՋ. —Վիլնայի (Ռուսիա) մէկ պանդոկին մէջ Բրասինքայիա կոմսուհին գողցուց 60,000 անգլ. ոսկի արժողութեամբ գոհարեղէններ և ուրիշ թանկագին առարկաներ։ Կորուստներուն ցանկին համաձայն, գողերը առեր տարեր են 13756 գերմանական մարք, 106 ֆր. 10 կուլտէն, 35 իտալիան ֆր. եւ 15,000 թղթադրամ և ոսկի բուպլ (ընդամէնը 2,200 անգլ. ոսկի)։ Կորուստներուն մէջ կան նաեւ կարօններ, պանդոկի թուղթեր 6,000 անգլ. ոսկինոց, Ալն. և նաեւ Դրաւէրին անցագիրը։

ԱՀՈՒՍԱՐՍԱՓ ԵԿԵՂԵՑԻՒ ՄԸ ՄԷՋ. —50 ՀՈԳԻ ՄԵՌԱԾ ԵՒ ՎԻՐԱՒՈՐՈՒԱԾ.—Ուրբաթ կէս օրէ վերջ որսաբերդիկ դէպք մը պատահեցաւ Վիենայի Ալթէրբեանֆելտ խաչոր եկեղեցիին մէջ մանկական արարողութեան մը միջոցին։ Բարդին առեն կին մը յանկարծ լուանաեցաւ։ Սկսաւ աղեկաբար ճիչեր արձակել, և մանուկներն ու անոնց ուսուցիչները կարծեցին թէ կրակ կայ։ Ցիմարական ամապարանքով խուժեցին դէպի դուռները, և շատ ոտքներ գետինը իյնալով սանակոխ եղան։ Շատերը վիրաւորուեցան, 14ը ծանրապէս, և քիչ յետոյ չորսը մեռան։ Եկեղեցիէն դուրս, ուր ծնողք իրենց զաւակներուն կ'սպասէին, աղեկաբար տեսարաններ տեղի ունեցան։ Հայր մը վազեց եկաւ գրեթէ մերկանդամ, որովհետեւ իր զաւակը փնտռելու ամապարանքին մէջ հագուստներն իսկ չէր հագած։ Շնչելն փակչող պզտիկ աղջիներէն շատերը մէջտեղ չկան։

Վերջին հաշիւներուն նայելով զոհերուն թիւն է 50, մեռած կամ վիրաւոր։

Եկեղեցիին մէջ 500 հոգի կար, որոնք իսկոյն գլխաւոր դուռը սկսան վազել, բայց գոցուած ըլլալով կողմնակի դուռները խուժեցին, ուրկէց վեց ատիճանով ցանկապատ մը փողոց կը տանէր։ Տղաքներ իրենց եռեւէն քշուելով, ասիճաններուն վրայ ինկան, և եռեւէն եկողներէն սանակոխ եղան։ Երբ անդրդութիւնը վերատաստեցաւ, օգնութիւն հասցուցին վիրաւորներուն, որոնք անդգայ դէպերս պէս պառկած էին սանդուխին տակը։

ԳՆԵԼՈՒ ՄԵՆԱՄՈԼՈՒԹԻՒՆԸ. — ՎԱՏՆՈՒԱԾ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ ՄԸ.— ՁՈՐՍ ՏԱՐՈՒԱՆ ՄԷՋ 80,000 ԱՆԳԼ. ՈՍԿԻ.— Ամերիկուհի Տիկին Մէրի Բինկ, որ Եչ. օր մեռաւ Ցլուշինկի դարմանատան մէջ, ծանօթ էր գնելու և վաճառք պահելու մենամարտութեամբ։ Պրուքլինի մէջ իր ունեցած քառասուկ հեկտար հողը՝ ուր կը բնակէր չորս տարի առաջ, երբ դարմանատունը տարուեցաւ, ձեղունէն մինչեւ մառանը լեցուն էր վաճառքներով՝ զորս իր ամուսնոյն մահուան թուականէն (քսան տարի առաջ) ի վեր կը գնէր ու կը գնէր, մինչեւ որ այդ տունը, որ «Խորհրդաւոր տուն» կը կոչուէր, փակուեցաւ և պատուհանները գոցուեցան։

Ամուսինը իր տարիին ձգած էր 80 հազար անգլ. ոսկիի հարստութիւն մը։ Զաւակ չունէին։ Իր վիշտը սփոփելու կամ խեղդելու համար տառ, իրիկուն, կէս օր, տարուն չորս եղանակներուն մէջ, շարունակ կը գնէր ու կը դիզէր։ Հեղհեղաբէ իր մտքը խանգարեցաւ այս մշնջենաւոր գնումին ճշնշման ներքեւ։ Ընդհանուր զարմանք մը կար թէ ո՛ւր գացած էր այս հինգ հարիւրաստութիւնը, բայց խնդիրը պարզուեցաւ Եչ. օր, երբ կառատարները տունը մտան, և 50,000 անգլ. ոսկիի հաշուեցին հոն գտնուած զանազան վաճառքները։ Ասոնցմէ մեծ մասը, արժէքաւոր ժապաւէններ, մաշկեներ, մեռաքներ, և թանկագին շրջազգեստներ, տակաւին այնպէս ծրար եղած կեցած էին առանց քակուած ըլլալու, և ցեցակեր եղած էին։ Մե՛ղք որ ամենամեծ մասը այսպէս կորսնցուցած են իրենց բոլոր արժէքը, բացի ոսկուն առարկաներէն, ինչպէս յախճապակիի գործեր և թանկագին մետաղներ։

Բոլոր սենեակներուն մէջ ծրար ծրարի վրայ դիզուած էր, որուսուկ մնասկի վրայ, ամէնքն ալ կնիքի կերպով շարուած և կարգի դրուած, և իւրաքանչիւր վրայ փակցուած վաճառքին տուն հանելուն ընկալագիրը։ Տիկինը կ'ապրէր առանց ոպասուհիի, և խիստ ալ խնայող կը համարուէր։

ԱԼՖՈՆՍՈ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՈՍԿԵՂԻՆԻԿ ՕՐԵՐԸ.— Պարիզէ կը հեռագրեն Փեար. 2 թուով.— Ալֆոնսո թագաւոր այս առաւօտ ժամը 10½ին հոս ժամանեց Սան Սեբաստիէնէն։ Ժամ 11ին, թագաւորը ընկերակցութեամբ իշխանուհիներուն, պայտ մը կառարեց քաղաքին գլխաւոր շուկային մէջ, և ժամը 1ին վերադարձաւ Մուրիրքս ամրանոցը։

Ճաշէն վերջ, Ն. Վեհափառութիւն և Էնա իշխանուհին, ճամբայ ելան բաց օթօմոպիլով մը, մինչեւ Վէրա տահմանգլխին վրայ պտոյտ մը կատարելու, և երեկոյին Պիարից դարձան։

Ալֆոնսո թագաւոր պահ մը մնաց Մուրիրքս ամրանոցին մէջ իշխանուհիներուն հետ։ Իրիկուան Մադրիտ դարձաւ խանդավառ հրաժեշտ մը առլով։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԳՈՂՑՈՒԱԾ ՆԱՄԱԿ

Ս. Պատրիարք Հօր հրամանով Պատրիարքարանի դիւաններուն մէջ խիստ քննութիւն մը կատարուած էր հանկնալու համար թէ ո՛ր դիւանէն և որո՛ւ ձեռքով Բիւզանդիոնի որուած է, Ս. Պատրիարք Հայ ազգի նամակը, զոր Ն. Սրբազնութիւն մասնաւոր պահարանով ուղղակի ուղղած էր Երուսաղէմի երկու յարգելի եպիսկոպոսներուն՝ Տ. Մամբրէ և Տ. Ներսէս օրբազաններուն հասցէին, և ոչ թէ Տ. Ցարութիւն Ս. Պատրիարքին միջոցաւ։ Արդ՝ այս քննութենէն ստուգուած է թէ յիշեալ Պատ. նամակը Երուսաղէմ հասնելուն պէս, հաշուապանմի կոչուած կարգ մը անպատկառ միաբաններ, նամակը փոխանակ նոյն օրը ուղղակի իր հասցէին յանձնելու, բացած են պատրիարքական պաշտօնագիրը և զայն կարդալէ, ընդօրինակելէ և պատճէնը ուրիշ պահարանի մը մէջ դնելէն ետքը ուղղակի Բիւզանդիոնի խմբագրատունը ղրկած են, ուր հրատարակուեցաւ նոյնութեամբ։ Նոյն պաշտօնագիրը միւսանի մը կողմէ մէկ քանի օր վերջը յանձներ են Տ. Մամբրէ Սրբազանին, որ այդ պաշտօնագրին իր պատասխանը ղրկելով Պոլսոյ Ս. Պատրիարքին, ի մէջ այլոց պատմած է նաև միաբաններուն այս գործը արարքը։

Միաբաններուն այս ընթացքը օրէնքի առջև ալ մեծ պատասխանատուութեան ենթակայ է և կը ցուցնէ արդէն թէ ի՞նչ նկարագրի տէր արարածներ են Երուսաղէմի վանքինմիաբանական կարգն ու սարքը այսպէս խանգարողներէ ստանք։ Գոհայոյս ենք որ Ս. Պատրիարք Հայրը խիստ քննութիւն մը պիտի բանայ և պատրիարքական պաշտօնագրին հանդէպ ասանկ անպատկառ նախարանք գործելէ յանդգնողները պիտի պատժէ օրէնքին ամբողջ խստութեամբը։ Արդէն վարչութիւնը ինչպէս նաև Երուսաղէմի գործերով հետաքրքրուող ամէն անհատ հասկցաւ թէ ի՞նչ չատ խնդրական նպատակի շուրջ կը դառնային այս մարդոց վանքին մէջ յարուցած աղմուկն ու իրարանցումը։ Տասը հազար ոսկինոց Աւետարանը գտնուեցաւ փառք Աստուծոյ. հիմա ա՛ լ Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսը գաղ չէ, Ղեւոնդ վր.ին հաշուին ալ իր եղբայրութեան հասաւ և հիմակուընէ կարելի է ըսել թէ վարչութիւնը բացարձակ համոզում գոյացուցած է անոր անմեղութեանը վրայ, ինչպէս կ'իմանանք։

Արդ՝ հիմա ի՞նչ պատիժ կրնայ անօրինաւոր այս գործ մարդոց, որոնք վարդապետի աքսմ ալ կը կրեն և չեն խրդճահարիր ամէնէն յարգուած անունները ողարել ու երկու պատրիարքութիւններ էրենց դրդումը դրձնել։

ԿՐՕՆ. ԺՈՂՈՎԸ երեկ գումարուեցաւ Պատրիարքարանի մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր։ Ներկայ էին Տ. Գրիգորիս արքեպիսկ. Յովհաննէսեան և Տ. Կարապետ Ա. քհ. Սանտալեան։ Ժողովը զբաղեցաւ կարգ մը ամսանական և այլ խնդիրներով։

ՆՊԱՍՏԻՑ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ երեկ գումարուեցաւ Դալաթիոյ Խորհրդարանին մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր և ի ներկայութեան ամբողջ անդամներուն։ Յանձնաժողովը նկատառաւ գաւառային կարօտ առաջնորդարաններէ եկած կարգ մը գրերը և որոշեց անոնց մասին կարուորը անորոշել։

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ վանքին ելմտից նորընտիր Տեսուչին ինդրանքին վրայ, Հաշուեքննիչ Յանձնաժողովը անոր տրամադրութեան տակ դրած է նախորդ ելմտից Տեսուչ Տ. Դաւութ Վ. Մագասեանի հաշուեքննութիւնները, որպէս զի զանոնք ընդօրինակէ և ըստ այնմ պատասխանէ, մինչդեռ տակէ առաջ երբ Տ. Դաւութ Վ. հակառակ կողմէն ներկայացուած և իր կարծեցեալ զեղծումները մատնանշող հաշուական բացատրութեանց վերաբերեալ այլեւայլ տեսակներ տեսնել ուզեց, այն տեսն չյանձնուեցաւ։ Արդ, ինչպէս կ'ըլլայ որ Յանձնաժողովը, որ անկողմնակալ անձերէ կազմուած է, կը հաւանի տալ մէկուն, ինչ որ մերժած էր միւսին, եւ յետոյ, Յանձնաժողովին ասած առանորեայ պայմանաժամը պիտի բաւէ արդեօք Տ. Մաթէոս Վ.ին՝ ընդօրինակութիւնները աւարտելու և պատասխանները պատրաստելու համար։

ԿՐՕՆ. ԺՈՂՈՎԸ որոշեց բացատրութիւն պահանջել Ռուսաստանի Առաջն. Տեղապահ Տ. Համազասպ քհ.է տեղւոյն Ս. Թագաւոր եկեղեցիին Տ. Մամբրէ և Տ. Գարեգին քահանաներու վերջերս կատարած անհրաման ամսանութեան մասին։

ՊԱՏՐ. ՓՈԽԱՆՈՐԴ Տ. Գաբրիէլ Սրբազան մէկ քանի օրէ ի վեր հիւանդ ելլալով, Պատրիարքական հրամանաւ Փոխանորդաթանի գործերը ամամաթար պիտի վարէ Տ. Դաւութ վրդ. Դուրեան։

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ Հոգաբարձութեան հրաժարական անդամներէն Սթամպուլեան Յակոբ և Ալեանաքեան Գրիգոր էֆէնտիներուն յաջորդած են, Գարամանեան Յարութիւն և Խրլասանեան Պետրոս էֆ.ները։

ՆԱՒԼԸ-ԳԱՐՈՒԻ Թաղ. Խորհուրդը նկատելով որ եկեղեցւոյ անտունը չը ներեր քարոզչի ամսական վճարելու, որոշած է քարոզիչ Տ. Յակոբոս Ծ. վր. Շահպազեանի ամսականը դադրեցնել։ Վարդապետը ստիպուած՝ բռնուած է Պարիզաքան։

ԱԿՆԱՑ առաջն. տեղապահ Տ. Կորիւն վրդ. հեռագրաւ Պոլիս կանչուած էր Խան Ժողովոյ որոշմամբ։ Այս անգամ ալ նոյն Գաւառ. վարչութիւնը հեռագրաւ խնդրած է Պարիզաքարէն, որ Տ. Կորիւն վրդ.ի մինչեւ Զատիկ իր պաշտօնը շարունակելու արտօնութիւն տրուի։

ԼԻՄ ԵՒ ԿՏՈՒՑ անապատներու միաբանութիւնը, թեմական Թաղ. Խորհուրդները և ժողովուրդը հանդիսաւորութեամբ մը խնդրած են Պարիզաքարանէ որ նոյն վանքերու վանահայր Տ. Սարգիս վրդ. Աղազարեանի եպիսկոպոսական աստիճան տրուելու համար անօրինութիւն մը ըլլայ։

ՊԱՅԱԶԻՏԻ Առաջն. Տեղապահ Տ. Իմմանուէլ վրդ. Պալեանի մասին ապէ առաջ Բիւզանդիոն գրած էր թէ, Տրապիզոնի Առաջն. Տեղապահ Նշանակուած է Խառն Ժողովոյ որոշմամբ։ Այս անգամ Տ. Իմմանուէլ վրդ. հեռագրով իր խորին շնորհակալութիւնը կը յայտնէ Կնդր. Վարչութեան և անոր Ս. Նախագահին։ Սակայն ինչպէս տեղեկացանք Պարիզաքարանէ, Տ. Իմմանուէլ վրդ. այդ տեսակ պաշտօնի մը կոչուած չէ երբեք և նոյն իսկ այդ տեսակ մտադրութիւն մըն ալ չկայ։ Երեւակայեցէք ոյմ ի՛նչեալ վարդապետին յուսախաբութիւնը։

ՌՈՒՄԱՆԻՈՑ թագաւորին գահակալութեան գրասանամեակին առթիւ, Պուքրէշի մէջ տեղական յուցահանդէսի մը բացումը տեղի պիտի ունենայ որուն պիտի մասնակցին նաև Հայ վաճառականներ, որոնցմէ մէկ քանիներ Պուքրէշի Թաղ. Խորհուրդին հետ բանակցելով, որոշած են հայ եկեղեց. ճարտարապետութեամբ մատուռ մը կառուցանել՝ մեր եկեղեցիներու մէկ մասրանկարը ներկայացնելու համար և այս նպատակին 8000 ֆրք. յատկացուած է։

ՍԻՍԻ ժառանգաւորաց վարժարանին տեսուչ Տ. Գարեգին վրդ. Խաչատուրեան Յունուար 1ին հասած է Սիս և ներկայացած է Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին։

ԳԱՆՏԻԼԼԻի Տ. Եղիազար քահանան իր շնորհակալութիւնը կը յայտնէ Տ.Վահան վրդ.Յակոբեան, Տ.Յակոբոս Շահպազեանի և Տ. Եղբաս Աստուածատուրեան Մայր եկեղեցւոյ Տ. Կարապետ և Տ. Տրդատ, Կէսարիոյ Բազմի Տ. Մարիրոս, Եէնի Գիւղի Տ. Յուսիկ, Բերայի Տ. Մեսրոպ և Տ. Սահակ, Դալաթիոյ Տ. Թադէոս, Պալաթու Տ. Աբել և Թոփ-Դարուի Տ. Առաքմ ու Տ. Ատաք քահանաներուն։ Նաեւ Սամաթիոյ քահանայից դասուն և Թաղ. Խորհուրդին, որոնք անձնուիրաբար ներկայ գտնուեցան ողբացեալ երիցուհւոյն յուղարկաւորութեան հանդէսին և կատարեցին եկեղեց. կարգը։ Շնորհակալութիւն կը յայտնէ նաեւ Սամաթիոյ աղքատախնամի մատակարար Խաչիկ էֆ. Մօսիկեանի, որ անձնուիրաբար ամէն հոգատարութիւն չորոյլեց յիշեալ քահանային։

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑ.—Հոգաբարձութիւնը շնորհակալութեամբ կը ծանուցանէ թէ 1905 Յունուար 6էն մինչ Յունվ. 8 ներկայ տարւոյս Աստուածածնի Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյ մէջ լրջագրած պնակի հասոյթն եղած 2400 ղրուշ տացած է ձեռամբ նոյն պնակի գանձապետ Մէրան էֆ. Սարդիս Ակնցիեանի։

ՀԱՑ ՀՌՈՎՄԷԱԿԱՆՆԵՐՈՒ Կ. Պարիզական Տեղապահ Հաճեան Տ. Սահակ արքեպիսկոպոսի քահանայութեան յիսնամեայ յոբելեանը պիտի տօնուի առաջիկայ Մարտ 26ի Մեղկազարդի կիրակի օրը, Ն. Սրբազնութիւն ծնած է Սեբաստիոյ Բռնքիկ գիւղին մէջ և տակէ յիսուն տարի առաջ քահանայ ձեռնադրուած՝ Զմմառի վանքին մէջ։ Ուր տացած է նաեւ իր դասախօսութիւնը։ Երկար տարիներ վարած է Սեբաստիոյ առաջնորդութիւնն ու Կ. Պոլսոյ Կ. Պարիզական փոխանորդութիւնը։ Այժմէն պատրաստութիւն կը տեսնուի վայելուչ կերպով տօնելու յոբելեի արքեպիսկոպոսին յոբելեանը։

ԵՐԻՑՈՒՀԻՆ ՈՒ ՀՈՄԱՆՈՒՀԻՆ

(ԳԱՀԱՆԱՑԱԿԱՆ ԽՆԴԻՐ)

Մարդս հոգին չինուած է ինչպէս գիտէք քահանաները և եկեղեցականները տարբեր խմբէ մը չինուած ըլլալու են, թէև տեսկա չէինք գիտեր։

Աստուծուն օրը, առանց բացառութեան, մեր շնորհնակները դիւցազն կը հանդիսանան ո՛և է հաւատարմութեան, կամ գայթակղական արարքի մը։ Վկայ Կորինը, Զլատեանը, և և ուրիշներ որոնք այսօր մէկ մէկ դէմքեր են և ամէն մարդ կը ճանչնայ զանոնք իբրեւ հանրածանօթ վարդապետներ։

Քահանաներն ալ տակայն վար չեն մնար ասոնցմէ և ապացուցանելու համար թէ իրենք ալ կրնան մէկ մէկ մեծ դէմքեր ըլլալ, մարդ խանձելիք գայթակղութիւններու պատճառ կ'ըլլան ամէն օր։

Այս անգամ Պուքրէշէն կուգայ լուրը Մոսկովեան անուն շնորհնակ քահանային մէկ նոր չահատակութեան։

Պատմենք եղելութիւնը։

Պուքրէշի եկեղեցիին մէջ Յովհաննու Մկրտչի տօնին օրը ըստ սովորութեան տեղւոյն երեւելի ազգայիներէն հանգուցեալ Վանիկեան կարապետ աղայի հոգւոյն համար Ս. Պատարագ մատուցանել որոշուած էր։ Նոյն օրը եկեղեցին լեցուած էր խուռն երկոտասարմութիւնով մը, ներկայ էին նաև հանգուցեալին ընտանիքը, ազգականները և չատ մը ծանօթ տարազներ։

Ամէն ոք երբ երկիւղածութեամբ կ'ունկնդրէր պատարագի արարողութիւններուն յանկարծ տնտարները կ'ուղղուին գաւիթին կողմը, ուր երկու կիներ կը ծեծկուէին իրարու հետ։

«Լիմա» «Բուկարէշ» կոչուած մը կը եղածը, ներկաներէն մէկ քանիներ միջամտել կ'ուզեն, տակայն ի զուր, որովհետեւ պինդ իրարու փարած էին երկու կիները և կրց, տպատակ անխնայ կը շռայլէին իրարու։ Մազի փունջեր ցրոցքնուած էին գետնին, մէկուն չորսագեսը վերէն վար պատռած էր և միւսին երեսները արեան բիծերով ներկուած էին։

Վերջ մը տալու էր տակայն այս կնոջական ծեծկուռքին։

Ներկաներէն են յանդուգնը, — որովհետեւ տնտային յանդգնութիւն պէտք է երկու կնոջ մէջտեղը մտնալու համար, — առաջ կը նետուի իրարմէ բաժնելու համար զանոնք, տակայն կռուի հարուած մը կ'ուտէ և թաւալգլոր կ'ինայ մէկ կողմ։

Ցանկարծ երկու կիները չրջապատող բազմութիւնը մէկը կը ճեղքէ և անօրինակ բարկութեան թափով մը կը նետուի երկու կիներուն քով։

Արժանապատիւ Ն Տ. Մոսկովեան բարեշնորհ քահանան էր այդ անձը, որ երկու կիներէն մէկուն մէկ քանի ապտակ զարնելէ վերջ, քովը կեցող ժամկոչին ձեռքի մէկ գաւազանը կ'առնէ ու կ'սկսի ծեծել։

Ներկաներուն

Մասկոֆեան կը ֆլար դեռ, բարկութիւնը չէր յագեցուցած դեռ և աչքերը խաչոր խաչոր բացած կը նայէր կիներէն մէկուն երեսն ի վեր։

Ո՛վ էին այս կիները ասկայն.

Կիներէն մէկը երիցուհին էր Մասկոֆեան չնորհնակին և միւսը... հոմանուհին՝ Տիկին Պայծառ։

Այս երկուքը երբ ներս կը մտնեն եկեղեցիէն իրարու հետ դէմ դիմի կուգան գաւիթին մէջ և երիցուհին յանկարծ իր կուռակած բարիութիւնը դուրս կը թափէ, թքնելով իր ամուսնին հոմանուհիին երեսն ի վեր, որ չէր խղճահարած իր երիկը ձեռքէն խլելու։ Ուստկէ ծայր առած էր ծեծկուռքը։

Եւ Մասկոֆեան փախանակ իր երիցուհին պաշպանելու, յանդգնած էր նոյն իսկ լաւ մը ափել իր կինը, որ նախասել փորձած էր իր աղտոտ հոմանուհին՝ Տիկ. Պայծառը, որ ամէն մեղքիս վրայ ամուսնին ալ ունի հոգը։

Ոտակոնութիւնը կը միջամտէ և վերջ կուտայ այս ծեծկուռքին։

ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՎՍԵՄԱՓԱՑԼ ՍԻՄԻՕՆԱՔԻ ԷՖ, ՍԻՆԻՕՍՕՂԼՈՒԻ

Պէշիքթաշի Ցունաց Ս. Առաքելածնայ եկեղեցիին մէջ երէկ նմանը չատ քիչ անգամ տեսնուած խուռն բազմութեան մը ներկայութեան տեղի ունեցաւ յուղարկաւորութեան հանդէսը Յոյն բարերար Վսեմ. Սիմիոնաքի էֆ. Սինիօսօղլուի։

Հանգուցեալին Տէնի Մահալլեի բընակարանէն մինչեւ եկեղեցին ժողովրդային անօրինակ բազմութիւն մը ողողած էր փողոցները ու կէս օրէն ժամ մը եւաքը սկսած էին հնչել Յոյն և Հայ եկեղեցիներուն զանգակները, որպէս զի մարը զողանչոյ։

Ցուղարկաւորութեան արարողութիւնները սկսան Սինեսօղլուներու բընակարանէն ուր մանաւոր օրուկ մը մէջ կը հանգչէր արդէն ողբացեալ բարերարին դագաղը, զոր չրջապատած էին անոր պարագաները։

Ժամը 9ին մեծանանդէս թափոր կազմուեցաւ ու հանդուցեալին մարմինը փոխադրուեցաւ եկեղեցի։

Առջեւէն կ'երթային ծաղկեպսակները, յիսունէ աւելի, զորս զրկած էին Մ. Բալլի, Տիկ. Էլէն Զարիֆի, Մ. Միչել Սինեսօղլու, Ալան Ֆրէազօ, Տիկ. Էլէն Տիմանտօղլու, Սենեսօղլու Բալլի դրամատան պաշտօնեութիւնը, Մ. Բարատօրէլօ, Մ. Վաթորիսէա, Մ. Ս. Քարաթէօորի, Պէշիքթաշի Հայոց Թաղ. Խորհուրդը, Մ. Ժոսէ Կէտրոլ, Մ. Ալէքսանտր Սինիսօղլու, Մ. Մէղմէք, Տէր և Տիկ. Ժան Սթավրօ, Մ. Լամպասօ, Տէրք Կիւլպէնկեան եղբարք, Տիկին Սարգիս Կիւլպէնկեան և Որդիք, Թալաթ Ցոյն վարժարանը, Պէշիքթաշի Ցունաց եկեղեցիին Թաղ. Խորհուրդը, Վինոբ պանքի Տնօրէն Մ. Կէռոսն, Պէշիքթաշի Ցոյն հասարակութիւնը, Ժ. և Ժ. Տիմանտօղլու, Առտուծաբանական վարժարանը, Մավրոքորդաթօ էֆ., Ավրամ Լէվի որդիք, Զավուշօղլու, Նէվշէհիրի Ցունաց երկսեռ վարժարանները են. են.։ Ցեռայ կուգային Պէշիքթաշի Ցունաց վարժարանին աշակերտները իրենց ուսուցիչներով, Թաղապետական չավուշներ, երկու կարգի վրայ առանձկուն ոստիկան զինուորներ, ոստիկանապետ Մաղար պէյի առաջնորդութեամբ, երգեցիկ մանուկներ, յիսունէ աւելի քահանաներ մայրաքաղաքիս զանազան թաղերէն եկած՝ իրենց գլուխը ունենալով Սինոդին անդամները՝ նախագահութեամբ Տրապիզոնի մետրապոլիտին։ Ապա կուգար դագաղը որուն ծոպերը կը կրէին Մ. Մ. Լօմպասօ, Բօսթաքի պէյ, Բոզմա փաշա, Վայանի պէյ, Քարալօքէլիս, Եօանիտի, իսկ կրօնները կը կրէին Մ. Մ. Ա. Վաթորիսէա, Ալէքս Գարապօղլու, Տ. Կիւլօղլու, Խրիսթիտիս պէյ, Քէօսէօղլու, Քոզմէթօ են.։

Դագաղին կը հետեւէր բացի Սինեսօղլու գերդաստանին բազմաթիւ անդամներէն մայրաքաղաքիս պաշտօնական, առեւտրական, տեղաւորական, բժշկական դասակարգերէն համազգային հոծ բազմութիւն մը որուն մէջ կը նշմարուէին, հելլէն դեսպան Մ. Կրիքարիս, Ա. Թարգման Մ. Նաստ, Սպարապետ Բիզա փաշայի որդի Ահմէտ Սիւրէյեա փաշա, Բ. Դրան՝ իրաւագէտ խորհրդական Գարրիել էֆ. Նորատունկեան, Մ. Բալլի, Տելլա Սուտա Ֆայիզ փաշա, Ֆանօ փաշա, Քոնթանթին Գարաթէօորի պէյ, Մավրոէէնի պէյ, Տոքթ. Միւհլիկ, Մ. Կերսոն, Քոսթաքի Վասանի պէյ, Մ. Մէյսի, Մ. Հալէմիս, Ցունաց Պատրիարքարանի Քազ. Ժողովոյ անդամներէն Մ. Քազանօվա, գործակատար Թքիտէս էֆ., Ցարութիւն էֆ. Աւլանեան Մ. Ամար, Մ. Պոտան, Իլիաս պէյ, Մ. Բինթօ, Մ. Մաքիալան, Աբրահամ էֆ. Թալէեան, Ցարութիւն էֆ. Գարամանեան, Տօքթ. Նիքոլաքի փաշա, Մ. Բաքատորէլօ, Աղլան Ֆրէազօ, Մ. Մէղիքի, Բաֆայէլ Քամէի, Մ. Բառաս, Մ. Էնրէօթ Լուցէնա, Մ. Բանթելաքի Էքինճիօղլու, Կիւլապի էֆ. Կիւլպէնկեան, Յովհաննէս էֆ. Ալալէմեան, Միհրան էֆ. Կեռարան Ցակոբ էֆ. Այեան, Մ. Իսաք Ֆէրնանտէշ, Մ. Զարքալիս, Եանքօ պէյ Եանիտիս, Մ. Բալթի, Մ. Բարիզի Նիքոլաիտի, Կարապետ էֆ. Թանթաղուն, Մ. Քէզապէրօղլու, Կայս. Պալատական Թարգմանութեան դիւանի քարտուղարներէն Ճորճի պէյ, Եօրատ Եաշէիղլու, Իսքիրաքի էֆ. Մ. Քրէբէն, Մ. Պատան, Ցոյն լրագրատուներ, Ցունաց Նախկին Պատրիարքին կողմէ արիմանարիա մը, Մ. ա'Անարէա և այլ բազմաթիւ անձնաւորութիւններ որոնց անկարելի է անունները թուել մի առ մի։

Երբ թափորը հասաւ Ցունաց եկեղեցին, Տ. Եսաքիմ Ս. Պատրիարքը շրջապատուած վեց մետրապոլիտներէ դիմաւորեց դագաղը և. Ն. Սրբազնութեան նախագահութեամբ երկին թափոր կազմուելով, հանգուցեալին մարմինը առաջնորդուեցաւ տաճար, որ ամբողջ զարդարուած էր ուրի սեւ շղարշներով և լոյսերու մէջ ողողուած։

Եկեղեցիին մէջ ոգեկոչ կեցած էին նաեւ Տ. Եսաքիմ Պատրիարքին քով, Պէշիքթաշի Հայոց քարոզիչ Տ. Մովսէս եպս. Կէօմրիւքճեան վեղար ի գլուխ, Տ. Տ. Սահակ և Պարգեւ քահանաները, Թաղ. Խորհրդոյ ատենապետ Վսեմ. Տրդատ պէյ Տատեան և անդամները Տօքթ. Ճանիկ Քրիսեան, Ցակոբ Կիւլեան, Գալուստ Աքլրեան, են. են.։

Մեռելական արարողութիւններէն վերջը, Հալքիի Առաուծաբանական վարժարանի ուսուցիչներէն Հայր Տիմոթրիոս Սարկիսեան դամբանական մը խօսեցաւ ուրկէ կը քաղենք հետեւեալ մասը։

«Ցոյն ազգը ամուսն մը մէջ երկու մեծ դէմքեր կորսնցուց, մին Քոնստանտին Գարաթէօորի փաշա և միւսը Սիմեոնաքի Սինեսօղլու։ Առաջինը միաքով մեծ մարդ, և երկրորդը սրտով։ Քրիստոս մասնաւորապէս՝ և քրիստոնէութիւնը ընդհանրապէս կը սիրէ ա՛յն անձերը որոնք հաստատ հաւատք մը ունին, և իրենց ամբողջ կեանքը ի՛նչ ունին այլոց օգնելու բարեսիրութեամբ։ Այս երկուքն ալ Քրիստոսի սիրած մարդերն են որոնց բարեգործութիւնը անջինջ կը մնայ հանրութեան և թէ նպաստաւորողներու սրտին մէջ։ Սիմեոնաքի Սինեսօղլու օրինակելի հօր մը և ճշմարիտ քրիստոնէի մը տիպար կեանքովը ապրեցաւ։ Հանգուցեալը 1851ին 21 տարեկան հասակին մէջ կեսարիայէն Պոլիս եկաւ, և ինքնօգնութեամբ հիմնեց իր առեւտրական տունը որ իր առաջին քայլին մէջ իսկ բարեգործութեան աղբիւր մը դարձաւ։ Ցոյն հասարակութիւնը միշտ անմոռաց պիտի պահէ Սիմեոնաքիի անունը, որ ի կենդանութեան, նիւթապէս այնքան մեծ ծառայութիւններ մատոյց իրեն, որքան նոցներ հիմնելով Թալաթի, Մերսինի, Նէվշէհիրի մէջ, և բազում օժանդակութիւններ ընելով եկեղեցիներու և դպրոցներու։ Իր անունը սակեղծ տաւերով պիտի տրանագրուի Գնալբի իր հիմնած աղջկանց որբանոցին մէջ ուր պիտի հանգչի հանգուցեալին մարմինը։»

Դամբանականէն եաք վերջ դրան մեռելական արարողութիւնները ուր յուղարկաւորները իրենց ցաւակցութիւնները յայտնեցին հանգուցեալին պարագաներուն։

Մանղումէ այս տխուր առթիւ իր անկեղծ ցաւակցութիւնը կը յայտնէ հանգուցեալին պարագաներուն։

∴ Հանգուցեալին մարմինը այս առաւ մասնաւոր շոգեմակոյկով մը Դնալը կղզի պիտի փոխադրուի։

∴ Հանգուցեալը ունէր հետեւեալ պատուանշանները, Ա. կարգի Մէճիտիէ, Բ. կարգի Օսմանիէ, Լիւգաթի շքաղրամ, ռուսական և հելլէնական խաչեր։

∴ Մէ.ի Պաղատաբ էֆ. Տէլիրմէնեան փոխան ծաղկեպսակի մէկ օսմ. ոսկի նուիրեց Գնալբի Ցունաց աղջկանց որբանոցին։ Նոյն նպատակաւ 2 օսմ. ոսկի Մ. Բինքիրօլուս։

Տիկին Սիմէոնաքի Սինեսօղլու, Տէր և Տիկին Ալէքսանտր Սինեսօղլու և իրենց զաւակները, Պարոն Միլթիատիս Սինեսօղլու, Օրիորդք Անն և Մարիա Սինեսօղլու, Տէր և Տիկին Թէոդոր Տիմանտօղլու և իրենց զաւակները, Տիկին Ս. Կիւլօղլու, Տէր և Տիկին Ե. Սէվասթիքօղլու և զաւակունք, Տէր և Տիկին Դ. Հրարրօղլու և իրենց զաւակները, Սինեսօղլու և Քէսէօղլու ընտանիքները, ինչպէս նաեւ բոլոր պարագաներն ու ազգականները իրենց խորին չնորհակալութիւնը կը յայտնեն ամէն անոնց, որոնք հանեցան ներկայ գտնուիլ ՎՍԵՄԱՓԱՑԼ ՍԻՄԻՕՆԱՔԻ ԷՖ. ՍԻՆԻՈՍՕՂԼՈՒԻ յուղարկաւորութեան և իրենց ցաւակցութիւնը յայտնեցին այդ տխուր առթիւ։

Գուլաքճեան ընտանիքը չնորհակալութիւն կը յայտնէ ամէն անոնց որոնք ներկայ գտնուեցան Օր. Ագնէս Գուլաքճեանի յուղարկաւորութեան և իրենց ցաւակցութիւնը յայտնեցին։

Մանուկեան, Սերվերեան ընտանիքներն և պարագաները իրենց չնորհակալութիւնը կը յայտնեն ազգականաց և բարեկամաց որոնք հանեցան Այրի Տիկին Հռոսփիկ Թոփճանէլեանի մահուան առթիւ իրենց ցաւակցութիւնը յայտնել։

Այրի Տիկին Նարինեան, Տէր և Տիկին Ս. Բալճեան և որդին (ի Բարիզ), Օր. Մաքի Նարինեան և Գ. Տիրան Նարինեան (ի Բարիզ), Տէր և Տիկին Պէյլիքճեան (ի Պաքու), Այրի Տիկին Պէրպէրեան և զաւակունք, Այրի Տիկին Հինալեան և զաւակունք, Տէր և Տիկին Մ. Ճիղմէճեան, Տէր և Տիկին Բ. Կարճեան և զաւակք, Տէր և Տիկին Տօք. Ազգեան և որդիք (Իզմիր), Տէր և Տիկին Ս. Բալճեան, Տէր և Տիկին Հ. Բալճեան (Անվերս), Տէր և Տիկին Ռ. Բալճեան (Անվերս), Այրի Տիկին Պէյլիքճեան (ի Գոհիրէ) և հարսն Բալճեան, Պէլլիքճեան, Պէրպէրեան, Հինալեան, Ճիղմէճեան և Կարճեան ընտանիքները ցաւօք սրտի կը ծանուցանեն դառնաղէտ մահը

ԱԲՐԱՀԱՄ ԷՖԷՆՏԻ ՆԱՐԻՆԵԱՆԻ

որ յետ կարճաւոր հիւանդութեան կընքեց իւր մահկանացուն։

Ցուղարկաւորութեան տխուր հանդէսը պիտի կատարուի Հինգշաբթի առաւօտ ժամը 5½ Ը. Թ. Գատրգիւղի Ս. Թագաւոր եկեղեցւոյն մէջ, ուր արդէն փոխադրեալ է հանգուցեալին մարմինը, և անտ պիտի ամփոփուի գիւղին գերեզմանատունը։

Գատրգիւղ, 24 Ցունվար, 1906

Գատրգիւղի չոգեաւոր կամուրջէն կը մեկնի ժամը 5ին Ը. Թ.։

Մահագդ չընդունողներէն կը խընդրուի ներկայս նկատել իբր այս։

Այրի Տիկին Մէօճրիպէ Շամանճեան, Տէր եւ Տիկին Երուանդ Շամանճեան եւ Որդի (Իզմիր), Տէր եւ Տիկին Կրօն Շամանճեան եւ Զաւակունք (ի Սելանիկ), Տէր եւ Տիկին Եղուպէ Նշասանճեան եւ Զաւակունք, Գարագաշեան, Շամանճեան, Կիւրճեան, Եազմաճեան, Վանլրեան, Ալալրմճեան, Թուլումպաճեան եւ Խաճճեան ընտանիքները խորին ցաւով կը ծանուցանեն զգառնաղէտ մահ

ԱՐԱՄ ԷՖ. ՇԱՄՏԱՆՃԵԱՆԻ

ՈՐԴԻ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԵՊԻՓԱՆ ԷՖ. ՇԱՄՏԱՆՃԵԱՆԻ

որ յետ եւամսեայ հիւանդութեան կնքեց իւր մահկանացուն Բռ. ցերեկ ծաղիկ հասակի մէջ։

Ազգական եւ բարեկամ կը հրաւիրուին յուղարկաւորութեան տխուր հանդէսին որ պիտի կատարուի այսօր, Հոռեմբաթի, Ցունուար 25, ի ժամ 6 ու կէս (Ը. Թ. Մահրիգիւղի Ս. Աստուածածին եկեղեցին, ուր փոխադրեալ է հանգուցեալին մարմինը եւ անտի պիտի ամփոփուի գիւղին գերեզմանատունը։

Մահրիգիւղ, 24 Ցունուար 1906

ԾԱՆՈԹ.— Սիրհենիկեն կառախումբը կը մեկնի 11.18 (Ը. Ե.)։

ՄԱՆԶՈՒՄԻ ԱՐԶԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԲԱԺԻՆԸ

ՀԱՅԿԱՆԴ

Ցառաջիկայ երկուշաբթի ժամը 7 ու կէսին կէտի Փաշայի եկեղեցիին մէջ տեղի պիտի ունենայ Օր. Մաքրուհի Ց. Դուլումճեանի պսակադրութիւնը Երուանդ էֆ. Դանիէլեանի հետ։ Ընդունելութիւնը պիտի կատարուի Դուլումճեանց բնակարանին մէջ։

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Տ. ԿՈՐԻՒՆ ՎՐԴ. ՍՐԱՊԵԱՆ (Սքզերդ).— Ձեր թերթերը սկսանք ղրկել Դ. երեսի թերթերին առաջին թիւէն։ Բաժնեգինը կրնաք ուղղակի մեզ ղրկել Օսմ. մանատրոզով կամ դրոշմաթուղթով։

ՆԵՐՔԻՆ

ՇՈՒԼՏԻ Վիլհէլմ իշխանը որ առջի օր մասնաւոր կառախումբով մեկնեցաւ մինչեւ Էսկիշէհիր զբօսական պտոյտ մը կատարելու համար, երէկ իրիկուն Գալիս դարձաւ։ Իշխանը իր հետեւորդներով երբ Էսկիշէհիր ժամանեց, հանդիսաւորապէս ընդունուեցաւ տեղական իշխանութեանց կողմէ։ Իշխանը Տերինճէ իշաւ մասնաւորապէս ուր վարի խաղի օրս կատարեց, զոր կազմակերպած էր Գիլիւ ա'Օրիանը։

ԳԱԼԹԱԿԱՆՆԵՐԸ.— Կայս. Իրատէ մը հրամայեց չորսուն քնիչներու խումբ մը կազմել՝ Իսլամ գաղթականներու զեռեղման ու պէտքերուն մասին հոգ տանելու։ Առեւտրական և Հանրօգուտ շինութեանց նախարարութիւնը գրեց Այրընի, Գրուսայի, Գոնիայի, Էրզրում, Տրապիզոնի, Պէրութի, Սուրիոյ ու Հալէպի նահանգապետներուն որ գործակցին նոյն չորսուն քնիչ մարմնոյն։

ՊՈԼՍՈՅ ԵՒ ԱՐՈՒԱՐՁԱՆՆԵՐՈՒՆ մէջ գտնուած պարապ գեռիներէն ու բանջարեղէնի պարապներէն Թանզիմաթի և կազի տուրք առնուելու մասին հրահանգ խնդրուած ըլլալով, ձեռնհաս պաշտօնարանը որոշեց թէ քանի որ պարապ գեռիներէն անոնց տէրերը չեն օգտուիր, հարկ չկայ առնցմէ Թանզիմաթի ու կազի տուրք առնելու։

ՄԱՐԴԱՀԱՄԱՐ.— Ձեռնհաս պաշտօնարանը ծանոյց ամէն կողմ՝ ժամառաջ ուարաել մարդահամարի գործողութիւնները։

ՀԱՆՐ.— Նիկոմիդիոյ Ատաբազար գաւառակի Գարասու գիւղախումբին մէջ երեւան հանուած արծաթահան կապարի և զինկոյի հանքերը չահագործելու համար մենաշնորհ խնդրեցին Մէհմէտ պէյ, Ասմ էֆ. և ընկերները։

ՄԱՐՄԱՑԻՆ վերաբերչութեան քընիչ մարմնոյն նախագահ Ազիզ պէյ, Իզմիր ուղեւորեցաւ, տեղւոյն մաքսային գործառնութիւնները քննելու համար։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ.— Վերջին դրութեամբ հականեխիչ մեքենաներ պիտի ղրկուին նահանգները հանրային ապահովութեան համար։

ՍՊԱՆՈՒԹԻՒՆ.— Երկաթագործ Եարան և ձկնորս Քոյս առջի գիշեր Ղալաթիա, Նորս պանդոկին վրայ կալներէն Ալեքսանտրի հետ կռիւ բռնուեցան և զոյն վիրաւորեցին ձախ սարնքէն։ Վիրաւոր Ալեքսանտր մեռաւ հիւանդանոց փոխադրուելէն եաք։

ՀՐԴԵՀ.— Աղեքսանդրիոյ մէջ, Բէրթինկ ընկերութեան բամբակի գործարանէն հրդեհ ծագելով, կէսը այրեցաւ։ Վնասն է 60,000 անգլ. ոսկի։

ՈՍԿԻԻ ՀԱՆՔ ՄԸ ՂԱԼԱԹԻՈՅ ՄԷՋ

Ասկէ 96 տարի առաջ. մէկը գեռին մը կը գտնէ Ղալաթիա, Սէնի խանին կից, 450 դահեկանի։ Վերջերս, ինչպէս յայտնի է, Բրէտի Լիոնէն Ղալաթիա Սէնի խան փոխադրուելու համար իր կեդրոնական վարչութիւնը, 32,000 ոսկիի մօտ նորոգութիւն մը ըրաւ այդ խանին վրայ, զայն վերածելով Եւրոպական առաջնակարգ դրամատան մը չէնքին։ Արդ, Սէնի խանի այն նորոգութեանց ժամանակ։ հարկ կ'ըլլայ լիշեալ 450 դրշ.ի գտնուած գեռիին ալ միացնել Բրէտի Լիոնէի նորահաստատ չէնքին և քանի որ տէրը չուզեր ծախել զայն, Բրէտի Լիոնէ պայմանաւորուած է տիրոջը հետ տարեկան 450 ոսկի վարձք վճարել նոյնպէս գեռնին, որ 450 դրշ.ի գտնուած էր։ Ասկէ աւելի արժէքաւոր ոսկեհանք չենք կարծեր որ գտնուած ըլլայ ցարդ։ Այս պարագան կը ցուցնէ նաեւ թէ հեռատեսութեամբ և գիտակցութեամբ գտնուած հողերը ինչ մեծ հարստութիւն կրնան բերել իրենց տէրերուն, և արդէն Բերայի և Շիշլիի և մայրաքաղաքիս շատ մը թաղերու և արուարձաններու մէջ հող գնողները միշտ չեն խրատուած, քանի որ անոնց գիները օր աւուր կը բարձրանան, բացառութիւն ըլլալով շատ չնչին մասը մը։

ԲԱՐԻԶԻ ՊՈՐՍԱՆ

BOURSE DE PARIS

6 Փետրվար 1906

Ֆրանս. 3%	(3% Français)	99 45
Օսմ. Միացեալ	(R. Nv. Unis)	93 80
Երկաթուղի	(Lois Turcs)	146 75
Պանք Օթթ.	(Banque Ott.)	626 —
Բէյժի	(Tab. Turcs)	402 —
Պալիս Գարա-Այարն		646 —
Օսմ. Մաքս. նոր փոխառ.		486 —
Թրանսվաալ	(Transvaal)	59 —
Սպանիական		93 27
Ռուսական 3%		68 80

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՊԵՐԼԻՆ, 5 Փետր.—Պերլիներ Թաղեպլաթի Լոնտոնի Թղթակիցը հաւատացուցեր է թէ Մարոքի մէջ ոստիկանութեան վերակազմութեան գործը չեղօք Տէրութեան մը յանձնելու առաջարկին այժ պիտի ասն Մ. Նատանկները, Աւստրիա, Իտալիա, և քիչ մըն ալ Ռուսիա։ Ոստիկանական վերակազմութեան գործին թեկնածու են Զուիցերիա և Հոլանտա։

ՊՈՒԿԲԻՇԵ.—Ռումանիոյ Մերկոյսին մէջ նախարարութեան հարցապնդում մը ելաւ՝ Ռումանիա հաստատուած Հելլէններու ընթացքին վրայ, որոնք հողագործութեան երեւոյթի տակ հելլենական Ընկերութեանց մասնակցողներ են։ Արտաքին գործոց նախարարը պատասխանեց թէ Ռումանիոյ կառավարութիւնը չատ մօտէն կը հսկէ այդ կարգի գործերու վրայ. յանցաւորները պիտի պատժուին, ոսկայն պէտք է արդար ըլլալ և առանց մտածելու չամբասանել անմեղները։

ԲԵՇԹԱ.— Մաճառ մտաւորական կուսակցութեան վարիչ. յանձնախումբը որոշեց հրատարակել արքայական պատգամագիրը և յանձնախումբին ուսոլորիները, իբր պատասխան նոյն պատգամագրին։ Պատգամագիրը կը հրաւիրէ միացեալ կուսակցութիւնները՝ ստանձնել Դահլիճին կազմութիւնը՝ նախապէս արուած որոշումներու հիման վրայ, որ ընդունուած էին կայսեր կողմէ։ Պատգամագիրը կ'ըսէ թէ Ն.Վ.ն հաստատութիւն ո՛ և է զիջողութիւն չպիտի ընէ լեզուի խնդրին վրայ, այլ կը փափաքի որ անչատ առնտրական դաշնագիր և մաքսային սակացոյց մը քննարկուի։ Կուսակցութեանց վարիչ-յանձնախումբը պատասխանելով կը յայտարարէ թէ պատրաստ է միացեալ կուսակցութեանց առաջարկել որ ստեղծուի պայմանագիր մը կնքուի, և այս հիմն վրայ միայն կրնայ միացեալ կուսակցութիւնը՝ ստանձնել Դահլիճին կազմութիւնը՝ առանց հրաժարելու իր սկզբունքներէն։ Պատասխանագրին մէջ ըսուած է նաեւ որ միացեալ կուսակցութիւնները ընդարձակ բարեփոխում պիտի ներմուծեն. յետոյ պիտի լուծուի Խորհրդարանը, որպէս զի ազգը առիթ ունենայ իր կարծիքը յայտնելու զինուորական խնդրոյն վրայ։ Միացեալ կուսակցութիւնը հոգ պիտի տանին որ կառավարական գործերը կանոնաւորապէս շարունակեն իրենց ընթացքը։

ԼՈՆՏՈՆ.— Նախագահ Բաղրը խնդրեց Անգլիայէ որ մտիկամէ Ֆրանսայի և Վեցուելայի մէջեւ։

ՔՐԻՍԹԻԱՆԻԱ.— Նորվեգիոյ Թագաւորը վաւերացուց զինուորական օրինագիծը։

ԲԱՐԻԶ.—Քրէօզոյի Շնայդը գործարաններու առաղձագործական մասէն, հրդեհ ծագեցաւ։ Անագին վնաս կայ։ Կ'ըսուի թէ Պուլկարիոյ հաշուոյն շինուած թնդանօթներն ալ շատ վնասուած են անգործածելի ըլլալու աստիճան։

— Լոնտոնի քաղաքապետութեան Խորհուրդին անդամները Բարիզ ժամանեցին և ջերմագոյն ընդունուեցան։

ԲԱՐԻԶԻ ՇԱՌԱՒԻ ՀՐԱՊԱՐԱԿԻՆ 1905 ՏԱՐԻՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՑ ԱՄՓՈՓ ՏԵՍՈՒԹԻՒՆ ՄԸ

Անցեալ տարի վերջերը շաբարին գինը Բարիզի հրապարակին վրայ 100 քիլոն 24 ֆր. էր, մինչդեռ նոյն տարի սկիզբն էր 45 ֆր.։ Սակայն նմանը չտեսնուած տարբերութիւն մը և ահագին անկում մըն է այս տեսակ կարեւոր մնունդի մը ու նախանիւթի մը համար։

Անցեալ տարի սկիզբը շաբարին գնութեան պատճառն էր նախ Եւրոպայի մէջ ոսվրարկանէն 20% պակաս ստացութեամբ տեղ ճակնդեղ մշակուիլը, երկրորդ այդ մշակեալ նեղ քանակութեան ալ երաշտութեան պատճառաւ ուելի քիչ արդիւնք մը տալը, որով 1904—5ին նախորդ տարիներէն 1,200,000 թօն՝ այսինքն 21% պակաս շաքար արտադրուեցաւ, ինչ որ բաւական ու բնական պատճառ մըն էր գիներու զգուութեան։

Գիներու բարձրութենէն սակայն շաքարին սպառումը մեծապէս պակասեցաւ ու այսպէս անդգալի եղաւ պատրաստ վաճառքին նուազութիւնը, գիները ինկան, մանաւանդ երբ տեղեկացաւ թէ այլ եւս վախ չմնաց շաքարի սակաւութենէն, քանի որ ամբողջ Եւրոպայի մէջ 17%, իսկ Ֆրանսայի մէջ միայն 29% աւելի տարածութեամբ տեղ ճակնդեղ մշակուած էր։ Ասկէ զատ օդը նպաստաւոր եղաւ բոյսերուն ամման, ժամանակին անձրեւը եկաւ, տանին տաքը ըրաւ, ուստի ճակնդեղ արտադրուեցաւ ամէն տեղ, որով շաքարի գինը թաւալգլոր անկում մը երեց։

Գուլիսի մէջ մեծ անանկութիւն մը խուսափի մասնց ամբողջ շաքարի հրապարակները։ Ֆրանսական կառավարութիւնը միջամտեց, նոր հիմնրու վրայ դրուեցան գործառնութիւնները, շաքարի օգնիքները ալխատեցան կազմել հաշուեյարդարութեան մնաւոր մը։

Ֆրանսական շաքարի արտաքսութեամբ զբաղող Հավրի մեծ վաճառականներ, տեսնելով ուրբի սակարանին ընծայած օգուտները, յաջողեցան անոր նման շաքարի սակարան մը հիմնել, որով դիւրացաւ Ֆրանսական շաքարին Անգլիոյ մէջ ներածութիւնը։

1905 Դեկտ. 16ի վիճակագրութեան նայելով ճակնդեղի արտադրութիւնը նախորդ տարէն 50%՝ իսկ շաքարինը 45% աւելի էր։ Ֆրանսայի մէջ միայն 73% աւելի ճակնդեղ ու 66% աւելի շաքար կայ, ինչ որ նմանը չտեսնուած տարբերութիւն մըն է։

Թարգմ. Ցուսարեան

Ա. ԴԱՎԻԹԱՓՃԵԱՆ

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

24/6 Ցունվար 1906

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ԲՈՆՍՈԼԻՏԷ

Երէկ իրիկուն գոցուեցաւ Օ.Ո.		101.35
Երէկուան էն բարձր գինը	»	102.05
» էն վար գինը	»	101.34

ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ Ֆր.		141.37½
Երէկուան էն բարձր գինը	»	142.37½
» էն վար գինը	»	141.37½

Շերքէթը Խարիէ	Օ. Ո.	36.—
Միտիլլի Պանքա		6.—
Սելանիկի »	Ֆր.	188.—
Քամէրսիալ	Ա. Ո.	11.03
Քարաուս Բրէվիլիժիէ	Ֆր.	131.—
» Օրտինէա	»	111.—
Իզմիրի քարափ	»	595.—
Օսմ. Ապահով. Ընկ.	Օ. Ո.	4.15
Թրամվայի բաժնեթուղթ	»	7.30
» պարտաթուղթ	Ֆր.	486.—
Տէրքոյի Ջուրի ընկ.	»	272.—
Անատոլ. Երկ. բաժնեթ.	Ա. Ո	18.70
Քարափ Կ. Գոլոս	Ֆր.	515.—
Քրէտիթ Ֆոնսիէ Էտիքս.	1886	328.50
» « »	1903	271.—
Թրանսվալ		60.—

ՑՈՒՆԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐ

Ցունական փոխառութիւն	Ֆր.	234.
Պանք Նաս. Կրէս.	»	433.—
» » » նոր	Օ.Ո.	3.99
Լուրիսմ	Ֆր.	63.—

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. ոսկին 100 գր.էն		գր. ֆր.
Ֆրանսական ոսկի		87.23
Անգլիական ոսկի		110.—
Բոլ		91.—
Մէճիտիէ արծաթ		108.03
Բուպլի թղթադրամ		8.76
Քրիմիս		51.—

ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ

Լոնտոնի վրայ չէք	գրշ.	110.5/46
Բարիզի » »	Ֆր.	22.83¾
Վիէննայի » »	քորոն	21.85
Պերլինի » »	մարք	18.62

ԲԱՐԻԶԻ ՍԱԿԱՐԱՆ

Ֆրանսական Ռանթ 3%		99.42
Օսմ. միաց. գոնս. 4% բաց		93.77
» » » գոց		93.82
Ռումէլիի երկաթուղի	Ֆր.	145.25
Բէյժիի պարտաթուղթ	»	400.—
Օսմանեան մաքս	»	488.—
Օսմանեան Պանք	»	626.—
Քրէտիթ Լիոնէ	»	1125.—
Բարիզի Պանք	»	1494.—
Աւստրիական Ռանթ	4%	100.12
Իտալական »	5%	105.—
Ռուսական »	4% 1901	83.35
Սպանիախ. արս. փոխ.	4%	93.30
Ճարոնական 4%		90.37
Պալիս Քարա Այարն	Ֆր.	648.—

ԼՈՆՏՈՆԻ ՍԱԿԱՐԱՆ

Անգլիական Ռանթ	90.50
Օսմ. Միաց. Գոնս. բաց.	92.87
» » » գոց	92.87
Օսմ. Պանք	15.—
Պուլկարական 1892	101.50
Ռուսական 4% 1888—89	83.50
Ցունական Ռանթ	41.—
Զարթրբթ	1.84
Թրանսվալ	2.25
Ռանտայն	7.18

ՊԵՐԼԻՆԻ ՍԱԿԱՐԱՆ

Գերմանական 3%	89.50
Օսմ. Միաց. Գոնս.	92.60
Օսմ. փոխառութիւն 1905	88.50
Ռումէլիի երկաթուղի	148.20
Ռուսական 4% 1902	83.70
Անատոլ.երկթ.Պարտ. Ա.	103.30
» » » Բ.	102.80
» » Բաժնեթ. 60%	130.80

ՎԻԵՆՆԱԿԱՆ ՍԱԿԱՐԱՆ

Օսմ. Բէյժի	369.—
Ռումէլիի Երկաթուղի	151.—

Առեւտրական Կեանքը

Պիտանին ու անհրաժեշտը
Շերամաբուծութեան մէջ

ՏԻՍՐ ՀՐԱՆՏ ՓԻԼԻԿԵԱՆԻՆ

Շերամաբուծական գիւղեր ընտրելու պայմաններուն վրայ գրուած յօդուածի մը մէջ զգեղ աշխատութեան և Տանձիկեան Հրանտ էֆ.ն գիւղեցիներուն ըստացեալ ընդունելութեան համար կը կարծէք թէ ձեր յօդուածներուն իմաստը ասրբեր մեկնած եմ։

Ձեր յօդուածը սա խօսքերով կը վերջացնէիք. «Ուստի դարձեալ կը խրախուսեմ շերամապոյ բարեկամները որ հեռագրատելիքամբ և աշխատութեամբ կրնան արդիւնաւոր նպաստակի մը հասնիլ։ Ուշադիր դիտողութեանց ու յարատեւ աշխատութեանց հետ գիւղերնին ալ երբ համընթաց ըլլայ, անշուշտ աւելի լաւ ու շատ արժանիք յառաջ կուգայ, և սակայն որվհետեւ մեր շերամաբոյծներէն շատեր երկրագործական վարժարաններէ շրջանաւարտ չեն եղած, անշուշտ յուսահատելու չեն և ինքնօգնութեան հաւատքը ունենալու են։»

Մեզ հետ ամէն ընթերցող այս խօսքերէն կը հասկնայ թէ դուք սահմանական գիւղեր ընտրելու համար գիտութիւնը էական պայման չեք ընդունիր, այլ միայն մէջեղ, որ կրնայ աշխատութիւնը աւելի արդիւնաբեր։ Այս գաղափարը մեզ ընդունելի չէր, մենք համոզուած էինք թէ աշխատութեամբ գիւղ չըլլար, այլ գիտութիւնը ուրիշ աշխատութիւններով երբեմն գիւղեր կ'ըլլան։ Մեր այս համոզումը պարզելու և հաստատելու համար յարմար դատեցինք գիւղին ու հնարքին տարբերութիւնը ցոյց տալ և ըսել թէ նկատելով որ առեւտրական գիւղերը ընդհանրապէս ֆիզիքական երեւոյթ մը մեկնելու, խնդիր մը կամ տարբ մը լուծելու համար եղած յարմար աշխատութեան արդիւնքներն են, ասոնց համար գիտութիւնը անհրաժեշտ է։

Կ'երեւի թէ ինքնօգնութեամբ անվրէպ ամէն առեւտրական գործի մէջ յաջողելու հաստատուն հաւատք մը ունիք, զոր տրուած եք Սմայլի, Թէյլորի նման բարոյախօսներէ քաղուած առածներով ու դրուագներով։

Սակայն ներեցէք մեզ դիտել տալ թէ այդ առածներէն շատեր իրար կը հակասեն, թէ իբրեւ օրինակ իրենց հերոսներուն աշխատութեան պայմանները ամէն խառնուածքի, ամէն միջավայրի չեն պատշաճիր։

Լատինական սա նշանաւոր առածին դէմ՝ «Աշխատութիւնը ամէն բանի կը յաղթէ», յունականը կ'ըսէ՝ «Անհնարինը հեռապնդելը խելացութիւն չէ»։ Աւելի այս վերջին առածին չի համապատասխաներ առաջարկը զոր կ'ընէք նախակրթարանի շրջանաւարտներուն թէ երկրագործական վարժարանի մը ընթացքը առանց բոլորելու իսկ՝ ինքնին տասնան առեւտրական գիւղերու համար պայման դրուած կարգ մը գիտութիւններ, ինչպէս քիմիագիտութիւն, օդերեւութաբանութիւն, բնագիտութիւն, կենդանական և բուսական ախտաբանութիւն, երկրագործական մեքենագիտութիւն, են. են.։ Դուք բանաւոր կը դանէք այս առաջարկը։ Ապարդիւն չէ Բալիսի նման հազուագիւտ բացառութիւններ իբր օրինակ ցոյց տալ գործի մէջ յաջողելու համար, քանի որ 16դդ դարու աշխատութեան պայմանները յանհունս կը տարբերին այսօրուանններէն, և ասոր ամէնէն ցայտուն ապացոյցը սա է որ 800 շերամաբոյծներէն գոնէ և ոչ մէկը ձեր յորդորած եղանակով աշխատելու կամքն ու ջանքը ըրած չէ մինչեւ ցարդ։ Եթէ Աբրահամ էֆ. Տ. Մելքիսէդէկեանը պիտի յիշէք, անոր փորձերը տակաւին հաստատութեան կը կարօտին, որվհետեւ եթէ տաւգիւղական արդիւնք մը ձեռք բերուած ըլլար, անշուշտ Հանրային Պարտուց վարչութիւնը նկատի կ'առնէր։

*** Շերամաբուծական գիւղերու համար մեր առաջարկած երրորդ պայմանը՝ բարեպատեհ դէպքերը՝ կը մերժէք, առանց վարանելու կը համակերպիմ ձեզ։ Բարեբախտաբար երկու կողմէ ալ յաւակնոտ չենք։ Միայն երանէ անգամ չանդնիր թէ գիւղեր ընելու սահմանը ճշդիւ գծելու կարողութիւն ունեցած ենք։ Մեր խօսքերը պատգամներ չեն, այլ կարծիքներ, զորս դուք, ինչպէս կ'ենք, կազմած ենք գիւղերու պատմութեանց ընթերցումներէն։ Մենք գրեթէ բոլոր գիւղերու յաջողութեանը մէջ պատահած ենք բարեդէպ ատիթներու, առանց որոց երկար ատեն մտքեր չաջողուած են ապարդիւն։ Միջոցներս չէր ներեր զանոնք թուարկել։ Երկու հատ միայն յիշելով շատացած էինք։ Նեւատի գիւղին մէջ կը մերժէք խնձորին դերը։ Բայց տեսէք թէ Բրօֆ. Շեհիդեան ինչ կը գրէ այդ նիւթին վրայ. «Այս խորին ու վսեմ լուութեան մէջ առանձին՝ ծառերէն միայն վրայէն խնձոր մը մեղմով վար կ'ինայ։ Երկրս օրհնեալ անկում։ Երբ խնձորը վար կ'ինայ, փիլիսոփային միտքը ի վեր կ'ելնէ և կայծակի արագութեամբ կը օլանայ ու անհունութեան մէջ թափառելով՝ կը խորին խնձորին անկումը ու երկնային մարմիններու ներդաշնակաւոր շարժումները միեւնոյն զօրութեան և միեւնոյն օրինաց ընծայել։ Այս էր ահա այն փաստաւոր գիւղին սկիզբը ևն»։ Գուցէ այս խօսքերը չհամոզեն զձեզ ու միշտ մերժէք ընդունել այս իրողութիւնը, ինչպէս նաեւ ուրիշ գիւղերու մէջ բարեպատեհ դէպքերու կատարած դերերը։ Չենք զարմանար սասր՝ այլ սակայն չենք ալ հակնար թէ ինչո՞ւ թիւր կը մեկնէք մեր առաջադրած պայմանը որ գիտական փորձերու մէջ լուրջ աշխատաղներու համար էր, և ոչ թէ, ինչպէս կ'ուզէք իմանալ, ծուլարար վարուղ շերամաբոյծներու (ձեր խօսքերն են) կամ այնպիսի աշխատաղներու որ փայտի համար անառա կ'երթան ու ձեռնունայն եկ կը դառնան։

*** Մեր յօդուածին սա վերջին տողերը՝ «Մեր արհեստաւորները փոխանակ շերամաբուծական նոր գիւղերու աշխատելու, չա՞ս իսկ է եթէ եղածներէն օգուտին», շատ զարմանալի կը գտնէք։ Մեր խօսքերը կրնան զարմանալի ըլլալ կամ ոչ, խնդիր չէ այդ, կարեւորը գիտնալն է թէ ինչ՞ էին անոնք։ Ձեր գրածներէն տեղեկացանք թէ գիւղացիին շերամաբուծական անյաջողութիւնները նոյնը մնացին չատ տեղեր, թէ սպառած հունտերու քանակը չէ տուած գոհացուցիչ արդիւնք, որուն կը սպասէ գիւղացին ու չի գտներ, թէ շերամաբուծական քննիչները թերի հսկողութիւններ ու կերառումներ կ'ընեն, թէ հունտեր քննելու առենը չորոշուեցան, ևն. ևն.»։ Երբ այս էական պէտքերը կը մնան անկատար, ո՞վ կրնայ տարբեր կերպով խորհիլ, ներելի է դանոնք անտես ընել ու շերամաբուծական գիւղեր ընելու եռեւեռ իյնալ, ձգել պիտանին ու անհրաժեշտը և աւելորդին ու պերճանքին հետամտիլ։

Զարմեր կարծենք, մանաւանդ շահեկան ալ չէ աւելի երկարել այս նիւթին վրայ։ Կը կրկնենք թէ շերամաբուծական գիւղեր ընելու աշխատելէ աւելի՝ մեզի կը պատշաճի եղածներէն լաւին կարենալ օգտուիլ, որպէս լաւագոյն օժանդակ մը կ'ելլաք դուք և ձեզ նման ձեռնհասներ՝ եթէ անոնց մասին տեղեկութիւններ ու ծանօթութիւններ հաղորդէք յօդուածներով, տեսարաններով, եւայլն։

Ա. ԳԱԼՓԱԿՃԵԱՆ

Ծովային Վաճառականութիւն

Լոնտոնի Նաւահանգիստը եւ Մրցակիցները

Գերմանական Նաւահանգիստներուն Անօրինակ Զարգացումը

Լոնտոնի նաւահանգստին ապագան երկար ատեն է վեր կ'զբաղեցնէ անգլիական կարծիքը։ Այս նաւահանգստին գործառնութիւնները հեռագրեալ ամելու վրայ են վերջին տարիներու մէջ։ Ցոյց անոնց յաւելումը ա՛նքան արագ եղած չէ որքան Եւրոպայի կարգ մը նաւահանգիստներունը։ Այս իրողութիւնն է որ ծնունդ տուած է մտահոգութիւններու։ Ցանձնաժողով մը, որ 1900ին կազմուեցաւ Լոնտոնի նաւահանգստին գործիչներուն մասնամասնութիւններն և Թեմզի վրայ նաւարկութիւնը բարելաւելու մէջ ցաւերը ուսումնասիրելու պաշտօնով, հաստատեց որ 1890ին և 1899ին միջև Լոնտոնի առեւտուրը 17 % միայն աւելցած էր, մինչ Համպուրկինը 49, Անվէրսինը 51, Բոռէրտամինը 110 % աւելցած է։ Միեւնոյն շրջանին մէջ Հավրի նաւահանգստին գործառնութիւնները աւելցած են 2 %։ Անգլիական կառավարութիւնը վերջերս Անվէրս և Ամստերտամ ղրկեց պատուիրակութիւն մը, որուն պաշտօնն է ուսումնասիրել այդ նաւահանգիստներուն գործիքները։ Մասնագետ տեղեկագիրը անգամ մըն ալ կը յիշեցնէ այն առեւտ. վտանգը զոր այդ նաւահանգիստները կը մղեն Լոնտոնի նաւահանգստին դէմ։

Լոնտոն երկար ատեն ձգտ վաճառականներու ընդունարան մը եւ բաշխող մը։ Իր դերը կարեւորութեան տակակէտով՝ քիչ մը նուազեցաւ և կրկին արագութեան վաճառականութիւնն, էր որ ամէնէն աւելի վնասուեցաւ օտար առեւտ. մրցումէն։ Հարաւային երկիրներէն և Խաղաղականի եղերքներէն մեծաքանակ վաճառքներ, որոնք երբեմն Լոնտոն կը հասնէին և անկէ, մասերու բաժնուելով, կը ղրկուին Եւրոպական նաւահանգիստները, հիմակ ուղղակի Անվէրս, Բոռէրտամ և նոյն իսկ Համպուրկ կը ղրկուին։ Լոնտոն իր կարեւորութիւնը կորսնցուցած է մանաւանդ իբրեւ կեդրոնական հրապարակ։ Քանի մը պատճառներ կան այս առեւտրական տեղափոխութիւնը բացատրող։ Առնցմէ մէկն է Թէմզի վրայ նաւարկութեան դժուարութիւնը։ Վերջերս յօրինուած օրենքներն նպատակն է այս դժուարութիւնը բառնալ։ Աւելորդի բարձր գինն ալ երկրորդ պատճառ մըն է։ Լոնտոնի նաւահանգիստը այս մասին առաւելութիւնէ զուրկ է Անվէրսի և Բոռէրտամի հետ բաղդատելով։

Համպուրկի նաւահանգստին զարգացումը 30 տարիէ ի վեր շատ արագ եղած է, բնականաբար զուգադիպելով երկրին արտադրութեան և պէտքերուն աճման։ Ներածումները, որոնք 1851ին և 1860ին միջև 642 միլիոն ֆր. բարձրացած էին, 1902ին եղան 4709 միլիոն ֆրանք։ Նաւահանգստին առեւտ. գործառնութիւններուն համագումար արժէքը քանի մը տարի առաջ կը բարձրանար 8800 միլիոնի, մինչ Լոնտոնի նաւահանգստինը 6500 միլիոնի միայն հասաւ։ Համպուրկ, որ գերմանական բոլոր արտադրութիւնները կը համախմբէ օտար երկիր ղրկելու համար զանոնք, և կ'առնայ օտար վաճառքներ զանոնք Գերմանիոյ ամէն կողմերը բաշխելու համար, արամաբանօրէն պիտի օգտուէր գերմանական կայսրութեան անտեսական արտասահմանեան Թուիչն։ Եւ յետոյ, Գերմանացիք ա՛ և է ատիթ չեն կորսնցներ Մեծն Բրիտանիոյ ծովային վաճառականութեան դէմ մրցելու համար։ Անգլեւեռաբանական նշանաւորին նոր գծի մը հաստատութեան լուրը բուռն յուզում պատճառեց Համպուրկի մէջ և այս լուրին հետ առնչութիւն ունենալ կը թուի այն այցելութիւնը զոր Համպուրկ - Ամերիկա նշանաւորին ընկերութեան Տնօրէնը ատաւ Վիլհելմ կայսեր ի Բոսմիսէն։ Եթէ այս տեղեկութիւնները ճիշտ են, կը յուսացուի որ գերման նշանաւորին ընկերութիւնները միանան անգլեւեռաբանական միութեան դէմ պայքարելու համար, և իրենց կառավարութենէն ստանան անհրաժեշտ օժանդակութիւնը։

Անվէրս գերմանական նաւահանգիստէն աւելի օգտուած է փոխադրական վաճառականութենէ զոր կորսնցուց Լոնտոնի նաւահանգիստը։ Իր բացառիկ դիրքէն շնորհիւ կրնայ ա՛յ միայն Պելժիոյ, այլ նաև Ֆրանսայի, Գերմանիոյ մէջ մասին, Զուիցերիոյ, Իտալիոյ և Արեւելքի պէտք եղած ապրանքները հայթայթել։ Թէև միւս Եւրոպական նաւահանգիստները շահատաններ ապահոված են դարերէ ի վեր ու թէև Պելժիա մարտանաւ չունի, ոչ իսկ առեւտ. նաւերու զոհացուցիչ թիւ մը, բայց Անվէրս, որուն կարեւորութիւնը 1830էն կ'սկսի, յաջողած է Պելժիոյն ձեռնարկու ոգիին շնորհիւ մրցիլ Համպուրկի, Լոնտոնի և Լիվրբուլի հետ։ Եւ յետոյ, պէտք չէ կարծել որ Անգլիա միայն Պելժ մրցակիցներու կը հանդիպի հոն։ Անվէրսի ներսէ բնակիչներէն մէկը վերջերս Ֆրանսական Թերթի մը մէջ կը գրէր որ Գերմաններն և գերմանական դրամագլուխներն ու ձեռնարկութիւնները կ'աւելնան այդ քաղաքին մէջ։ Բազմաթիւ գերմանական նաւեր կան Անվէրս, որպէսզի այս նաւահանգտին վիճակը չատ նպաստաւոր պայմաններ կը ներկայացնէ, նոյն իսկ գերմանական և հոլանդական նաւահանգիստներէն աւելի։

Բոռէրտամի մէջ, Անգլիա և Լոնտոնի նաւահանգիստը գերմանական աւելի բուռն մրցումի մը կը հանդիպին։ Բոռէրտամ ալ դրանդիդի նաւահանգիստ մըն է և իր տարողութեան յաւելումը մեծ մասամբ արդիւնք է Ռէն գետը նաւարկելի ընելու համար Գերմանիոյ մէջ կատարուած աշխատութիւններուն։ Բոռէրտամ մին է այն նաւահանգիստներէն որոնք լայնօրէն բացուած են Ռէնի հովին վրայ, որուն ճարտարական հրաշալի զարգացումը յայտնի է ամէնուն։ Բոռէրտամ հետզհետէ գեմանական նաւահանգիստ մը կը դառնայ։

Լոնտոնի ծովային գերակշռութիւնը ուրիշ վտանգներու ալ ենթակայ կը գտնուի։ Տիւեյլտորֆի ջրանցքը Հանովրի մէջ, որուն չինութիւնը մէկ կողմէ Անվէրսի և Բոռէրտամի նաւահանգիստներուն թոյլ պիտի տայ իրենց բեռները մինչև Գերմանիոյ կեդրոնը ղրկելու, միւս կողմէ ծնունդ պիտի տայ նոր մրցակցի մը։ Էմպրնի նաւահանգիստին, որ ջրանցքով մը կապուած է Տորդմունտի և Տիւեյլտորֆ-Հանովրի ջրանցքին։

Գերմանիա այսպէս պիտի յաջողի գերմանական հողի վրայ համախմբել իր կայսրութեան բովանդակ վաճառականութիւնը և Լոնտոն պիտի տեսնէ գալը դրանդիդի նոր նաւահանգտի մը, որուն արագ յառաջդիմութիւնները անշուշտ մտահոգութեան կ'ենթարկէ անգլ. վաճառականութիւնը։

Նամակատուփ

ՏԻՍՐ ՀՐԱՆՏ ՏԱՆՁԻԿԵԱՆԻՆ

Արհեստական աղբի մասին ըրած հարցիս ձեր մանրագիտական պատասխանը շնորհակալութեամբ կարդացի։

Մեր ունեցած թթատատանոցներուն հաղը քննել տալով հասկցայ որ կաւային աւազուտ տեսակէն է։ Ունինք նաեւ գիտերու յորդումէն գայացած աւազուտ հողերու թթատատաններ, զոր գաւառացիք թուրքերէն բառով միլ կ'անուանեն։ Այս հողն արդէն բնականէն զօրեղ ըլլալուն, արտաքին օյժի չատ քիչ պէտք կ'ունենայ, իսկ կաւային աւազուտ հողերու թթատատանները ամէն 3—4 տարին անգամ մը աղբի պէտք կ'ունենան անպատճառ, ինչ որ էն կարեւոր ծախքը կը կազմէ շերամապահին։ Օգտակար և դիւրամատչելի արհեստական աղբ մը ցոյց տրուած տեսն, շատ մեծ առաւելութիւն մատուցած կ'ըլլայ շերամապահին։

Հանրային Պարտուց վարչութեան ցարդ այս մասին Տնօրինութիւն մը չընելէն կը տարակուսիմ թէ մի գուցէ արհեստական աղբը մեր երկրին համար օգտակար չըլլալու ա՛ և է պատճառ մը ունենայ, ուստի աւելի հետաքրքիր էի իմանալու թէ Եւրոպայի թթատատանոցներուն համար ինչ տեսակի գործնական կիրարկում ունեցած է։ Արհեստական աղբ գործածելէ առաջ կ'ուզէի անոր օգտակարներու կողմանէ կիր ստկման տարիճանին, և անտասնի աղբին հետ ունեցած բաղդատութեան վրայ ասդ գաղափար մը ունենալ։

Ըստ այնմ պիտի խնդրէի որ՝ մեր հողին տեսակին համեմատ քիմիական աղբ մը ցոյց տալուն հետ միանգամայն հաճելիք այս մասին ալ տեսութիւն մը ընել, որուն համար կանխաւ շնորհակալիք կը յայտնեմ։

Մ. Ց. Ա.

Բիւրակն

Առեւտրական Շաբաթաթերթ

Գերմաներէն Առեւտր. Լեզուն Սովրելու Նոր եւ Դիւրին Մեթոդ մը

60 Ղրուշի Նուէրը

Ցառաջիկայ Փետր. 1էն, Բիւրակն պիտի հրատարակուի բոլորովին նոր ուղղութեամբ և գերազանցապէս գործնական ճաշ ծրագրով։

Բիւրակն ուրիշ ծառայութիւն մըն ալ պիտի մատուցանէ հրատարակելով

Գերմաներէն Առեւտր. Լեզուն

սովրելու նոր եւ դիւրին մեթոդ մը, որով

Էջ մը հայերէն եւ էջ մը Ցառանսերէն կարդալ գիտցող ամէն մարդ պիտի կրնայ ֆանի մը ամիսէն սովրիլ գերմաներէն առեւտրական լեզուն, առանց բերականական եւ գրագիտական խրթնաբանութիւններու։

∴ Բիւրակնի տարեկան 52 թիւրն

բաժնեգինն է 60, վեցամսեան 30, եռամսեան 15 ղրշ.։ Դիւրութեան համար կարելի է միամսեայ բաժանորդագրուիլ 5 ղրշ. վճարելով։ Ձեռքէ կը ծախուի Պոլսոյ մէջ 40 և գաւառաց մէջ 50 փր.ի։

Տարեկան 60 ղրշ.ը կանխիկ վճարող Պոլսեցի եւ գաւառացի ամէն բաժանորդ իր տուած դրամին փոխարժէքը անմիջապէս պիտի ստանայ իբր նուէր ընդունելով

1.—Մէյձէլլէ, կամ Օսմ. քաղաքային օրինագիրք, ամէն քաղաքացիի համար պիտանի և անհրաժեշտ գիրք մը, Թղթակազմ, 5 հատոր, որ նախապէս կը ծախուէր 50 ղրշ.ի և հիմա կ'արժէ ղրշ. 20

2.—100 այցագրաթ, մաքուր թուղթի վրայ ղրշ. 10
Այս երկու նուէրները Պոլիս յանձնելի են, այսինքն Թղթատարի ծախքը խմբագրութեան մրայ չէ։

3.—Մինչև տասը տարի բաղկացեալ ազգ մը Բիւրակնի մէջ ապրելու իրաւունք, դրամի տուրքը խմբագրութեան վրայ ըլլալով ղրշ. 20
» 60

Այս երեք նուէրները անմիջական կերպով տանելէ եաքը, ամէն բաժանորդ յաջորդաբար և կանոնաւորապէս պիտի ընդունի նաեւ Բիւրակնի արեւկան 52 թիւերը, որոնք աւելի քան 1200 երեսէ բաղկացեալ տաւար հատոր մը պիտի կազմեն։

Բիւրակնի խմբագրութիւնը, որուն միակ նպատակն է առեւտրական գիտութիւնները ժողովրդականացնել և դիւրամատչելի պայմաններով տարածել մեր համայնքին մէջ, անշուշտ իրաւունք պիտի ունենայ, այս զոհողութիւններն ընելէ եաք, անպատասխանի թողուլ ամէն ապառիկ յանձնարարութիւն։

Բիւրակն առեւտ. շաբաթաթերթին խմբագրութեան և վարչութեան վերաբերեալ գործերու համար դիմել Սիմոն Զէօմլէֆճեանի, «Մանզուսի»ի տպարանը։

ՍԻՄՈՆ ԶԷՕՄԼԷՖՃԵԱՆ

Առջեւն Նամակաւոր

Շատ կարեւոր գերք մը թէ՝ գործի մարդոց և թէ ընտանիքի բոլոր անդամներուն։

Փոխանակ ինչ և ինչպէս գրենք հարցնելու, առ՛ք Առձեռն Նամակագիր, որ նամակագրութեան լաւ առաջնորդ մը կ'ըլլայ ձեզ։

Ս. Գարամանեանի Առձեռն Նամակագիրը կրնաք ամէն նիւթի վրայ գեղեցիկ գրուածներ տեսնել. գինը 7 ղրուշ, նուէրի համար ընտիր կազմով 12 ղրուշ։ Գաւառներէն յանձնարարութիւնք կ'ընդունուին։

Կեդրոնատեղի, Կ. Պոլիս, Հաճօրլուխան, թիւ 24։ 3—1

Ս Տ Ն Տ Ո Ի

Պատուաւոր ընտանիքի պատկանող քաջակազմ և դեռատարակ կին մը, ապրուստի միջոց մը ունենալու համար, որամագիր է ստանալի պաշտօն վարել պատուաւոր ընտանիքի մը մէջ։ Կարող է իր քաջառողջ ըլլալը հաստատող բժշկական վկայագիր մը ցոյց տալ։ Տեղեկութեան համար դիմել Մանզուսի տպարանը։

ՏԷՐ ՍԻ ՏՆՕՐԷՆ
ՋՈՎՀԱՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ

"ՄԱՆԶՈՒՄԻ"Ի ՈՒՂԵՒՈՐԱԿԱՆ ԹՈՒՐԹՕՆԸ — 7 —

ԳՐԵՑ
ԺԻՒԼ ՎԷՐՆ

ԹԱՐԳՄԱՆԵՑ
ՍԻՄՈՆ ԶԷՕՄԼԷՖՃԵԱՆ

Արտառոց Կտակ Մը

Առաջին Մաս

Գ.

Օքսվուրտ

Լուսեղէն գիծով մը չրջանակուած այս չիրիմը բաց էր և անոր վրայ դրուելիք քարը մէկ կողմ կը գտնուէր։ Ահա հոն պիտի դրուէր Ուիլեամ Հիբէրպօնի մարմինը պարունակող դագաղը։ Անշուշտ այսպիսի դամբարան մը չէր կրնար մահահոտ գաղափարներ թելադրել։ Աւելի ուրախութիւն քան խրատութիւն կը բուրէր։ Այն մաքուր օդին մէջէն, որ լեցուած էր հոն, մարդ չէր զգար շօշափումը մեռելական թանձրոյ, որոնք կը բաբախեն գերեզմանատուներու չիրիմներուն վերեւ։ Եւ յետոյ, այս յիշատակարանը արժանի չէր ինքնաբիպ Ամերիկացիին, որուն մաքէն ծնունդ առած էր յուղարկաւորութեան հանդէսին զուարթ ծրագիրը, որուն գործադրութիւնը պիտի աւարտէր այդ չիրմին առջեւ, ամրոխին հրճուալից հուրրաներուն և երգերուն միջեւ։

Ուիլեամ Հիբէրպօն չարաթը երկու անգամ, երեքշաբթի և ուրբաթ օրերը կուգար քանի մը ժամ կ'անցնէր իր դամբարանին մէջ։ Երբեմն իր պաշտօնակիցներն ալ կ'ընկերանային իրեն։ Մէկ խօսքով, խօսակցութեան հանգամանքը տեղ մըն էր։ Սրբարանին բազմոցներուն վրայ տարածուած և տեղանին առջեւ նստած, այս յարգելի անձերը կը կարդային և կը խօսէին արժէքաւորներու գիտերուն և Մաք Քինլիի տակացոյցին աւելցուելիներուն և թերութիւններուն վրայ։ Եւ մինչ իրենք այսպէս կը խօսակցէին, ծառաները ուտելիքներ կը բերէին ափսէներով։ Ցետոյ, կառքերը համբայ կ'ելնէին, իրենց տուները տանելու համար Արտառոց Ակումբի անդամները։ Աւելորդ է ըսել, որ Ուիլեամ Հիբէրպօնէն զատ ա՛յլ ոչ ոք կրնար մանել այս յիշատակարանին մէջ։ Եթէ Արտառոց Ակումբի այս յարգելի անդամը իր հանրային գործերուն մէջ տարբերութիւն մը ունեցած չէր իր նմաններէն, զեթ իր անհատական կեանքը, զոր Մօհաուք Սգրիդի ակումբին և Օքսվուտի դամբարանին մէջ կ'անցընէր փոփոխակի, նշանաւոր պիտի ըլլար կարգ մը այլանդակ արարքներով, որոնք իր ժամանակին արտառոց մարդիկներուն կարգին մէջ պիտի դնէին զինքը։ Անշուշտ արտառոցութիւնը մինչեւ վերջին սահմաններուն տարած պիտի ըլլար եթէ հանգուցեալը տուն գիւ մեռած չըլլար։ Արդ, իր ժառանգորդները, որո՞նք ալ ըլլային, կրնային ապահով ըլլալ այս մասին։ Առերեւոյթ մահուան պարագայ մը չկար հոս, այլ վերջնական մահուան մը։

Եւ յետոյ, այս թատրականին արդէն կը գործածուէին բրուտիացի Ֆրիտրիխի Բ. Ճառագայթները, որոնք մարդկային մարմնոյն մէջ կրնան թափանցել և սա տարօրինակ յատկութիւնն ալ ունին որ տարբեր լուսանկարներ կ'արտադրեն, մարդուն ողջ կամ մեռած ըլլալուն համեմատ։ Արդ, այս Բ. ճառագայթներով փորձեր եղան Ուիլեամ Հիբէրպօնի վրայ և տատցուած պատկերները ա՛ և է տարակոյս չէին կրնար ձգել բժիշկներուն մտքին մէջ, այնպէս որ անոնք փաստիկա թաղումի մը կատարած ըլլալու սխալը չէին կրնար գործել։

Ժամը հինգը քառասուն և հինգ անցած էր երբ կառքը Օքսվուտի դուռնէն ներս մտաւ։ Թափորը, իր անփափելի կարգով, ուղղուեցաւ հսկայ ծառերուն կողմը։ Կառքը կեցաւ վանդակումին առջեւ, որուն ջահերը չլուցուցիչ լոյսեր կ'արձակէին իրիկնամուտի առաջին սաւերներուն մէջ։ Առառուէն հարիւրի չափ ներկաներ միայն պիտի կրնային սեղմուիլ դամբարանին մէջ։ Ուստի եթէ յուղարկաւորութեան ծրագրին մէջ տակաւին անդրծաշրջելի արարողութիւններ կ'ային, պէտք էր որ անոնք դուրսը կատարուէին։

Եւ արդարեւ այնպէս եղաւ։ Մեռելակառքը կեցաւ, կարգերը սեղմուեցան, յարգելով ծաղկեպսակ բռնող վեց հոգիները, որոնք դագաղին պիտի ընկերանային մինչեւ գերեզման։ Տեսնելու և լսելու ծարաւի ամբոխէն չէթ աղմուկ մը կը բարձրանար, որ տակաւ հանդարտեցաւ։ Մրմունջները մարեցան և լռութիւնը տիրեց վանդակումին չուրջ։ Այն տանն էր որ կրօնական աղօթքներ եղան արժանապատիւ երեց Գինկէմի կողմէ, որ հանգուցեալին հետաքրքրուած էր մինչեւ անոր վերջին հանգստավայրը։ Ներկաները ունկնդրեցին մտամտիկ, և այս վայրկեանին, մինչ՝ այս վայրկեանին էր որ յուղարկաւորութիւնը կրօնական հանգամանք մը առաւ։ Սուր ձայնով մը արտասանուած այս խօսքերուն, որոնք հեռաւորները արձագանդեցին, յաջորդեց Տօրէնի հաւատաւոր քարոզիչը, որ ա՛նքան թափանցող ազդեցութիւն մը ունի այս տեսակ արարողութիւններու մէջ։ Տօրէնի այս կարճ եաք, յուղարկաւորութեան ծրագրին էլուն, նախագահ Ճօրճ Հիգինպոթամ, այն՝ որուն հետ տարբերակամութիւն ուներ Ուիլեամ Հիբէրպոն, խանդին անկատելով եկաւ կեցաւ կառքին առջեւ ու փայլուն դամբանականով մը դրուատեց իր բարեկամը։ Ըստ թէ 25 տարեկանին մէջ, արդէն հարստութեան մը տէր, Ուիլեամ Հիբէրպոն գերեցաւ արդիւնաբերել զայն։ Հաղթ առաւ, որոնց մէկ հարատեւ այժմ մեծագումար արժէք ունի։ Քաղաքին մըլիոնատէրերուն և կրնայ ըսուիլ Մ. Նահանգներու մեծ քաղաքացիներուն կարգը դասուեցաւ։ Օրկաթուղիներու մեծաղոր ընկերութեանց խմատուն բաժնէտէր մը եղաւ։ Իբրեւ խանամ չահագէտ, մեծագումար չահեր արտադրող գործերու մէջ մտաւ։ Օգտաւ նաեւ առատաձեռն նուիրատու մը, որ միշտ պատրաստ էր մասնակցելու իր երկրին պէտք ունեցած փոխառութիւններուն, թէեւ երկիրը պէտք չունեցաւ այդպիսի փոխառութեան մը։ Արտառոց Ակումբը յանձին Ուիլեամ Հիբէրպօնի կարգացուց այն անդամակիցը, որուն վրայ յոյս դրած էր անուանի ըլլալու համար։ Եթէ իր կեանքը յիսուն տարեկանէն անդին անցնէր, հասմարելն տիեզերքը պիտի զարմացնէր իր արտառոցութիւններով։ Եւ յետոյ, հանճարներ կան որոնք այն տանն միայն կը յայտնուին երբ ոչ եւս են։

(Շարունակելի)